



**ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ**

14. ՅԱՐԻ 1919

Տարեկան 8 ֆր. = 16 մարք:

ԹԻԻ 1-12  
ՅՈՒՆՈՒԱՐ-ԳԵԿՏԵՍՐԵՐ

**ԿՐՕՆԱԳԻՏԱԿԱՆ**

**ԿՐՕՆԻ ԺԵԳՈՒՄԸ ԵՒ ԳԻՏԱԲԱՐՆՈՒԹԻՒՆ**  
**ԸՍՏ ՀԱՐԵՄԱՏԱԿԱՆ ԿՐՕՆԱԳԻՏՈՒԹԵՆ**

*Հոգեպաշտութեան քննութիւն:*



նազգերու մէջ տեսնուած գերագոյն, ամենաբարի եւ միանգամայն ամենարդար էակի մը հաւատքը Տայլերի համար մեծ եւ շատ մեծ հարուած մըն է. հարուած մըն է, որուն անընդմիջական արդիւնքը Հոգեպաշտութեան մասն է: Զայս կանխաւ տեսաւ նաեւ Տայլեր, անոր համար՝ երբ Հովիտ 1885էն ի վեր սկսաւ պարբերաբար իր համալուար տեղեկութիւնները հրատարակել, նա եւ ոչ իսկ փորձ փորձեց զանոնք ի նպաստ Հոգեպաշտութեան մեկնել. ընդհակառակն տարակուսեցաւ անոնց վաւե-

րականութեան վրայ եւ մինչեւ իսկ համարձակեցաւ ինչ ինչ դէպքերու մէջ քարոզիչներու ազդեցութիւն նշմարել<sup>1</sup>: Յուսանատուկան քայլ մըն էր ի հարկէ Տայլերի առած քայլը. անիկա համոզուած էր, որ հաղորդուած կրօնական բարձր հայեացքներն անհնար է իր դրութեան հետ հաշտեցընել. ասկից ահա կասկածանք, թերահաւատութիւն եւ անհիմն ենթադրութիւններ: Բայց ասով Հոգեպաշտութիւնն ոչ թէ շահեցաւ, այլ աւելի տուժեց. վասն զի անդրագոյն քննութիւններ, որոնցմէ է նաեւ Տայլերի աշխատութիւնը, ճշմարտութիւնն աւելի յայտնադիման երեւան բերին: Հոս յառաջ պիտի բերենք օրինակ մը միայն, ցուցնելու համար թէ ի՞նչ խախուտ հիմքու վրայ սկսած էր կռթնիլ Տայլերի մը պէս աշխարհահոչակ անձ մը. եւ շմոնանք բտելու որ յառաջ բերելիք դէպքը Տայլերի ամենազօրաւոր ապացոյցն է: Այս դէպքն է Բայամէ գերագոյն էակին հաւատքը: Տայլը կը պնդէ որ Բայամէ իբրեւ տիեզերքի արարիչ առաջին անգամ 1840ին Հ. Հէլ (H. Hale) քարոզիչէն աւանդուած է, մինչդեռ իրեն նախորդները Buckley, Backhouse եւ Թրիլդելտ (Threlgeld) այս մասին բան մը չեն գիտեր, ուստի եւ՝ կը հետեւցնէ, յայտնի է որ քարոզիչներու ազդեցութիւն կայ հոս: Սակայն՝ ինչպէս լանգ լաւ կը դիտէ, Տայլը եւ ոչ իսկ մտադիր եղեր է, որ Հէլ բա-

<sup>1</sup> Limits of Savage Religion 1892 (Journal of the Anthropol. Inst. XXI).

ցայայտ կերպով կը խոստովանի թէ ինքը իր տեղեկութիւնները գլխաւորաբար Թրիկէլտէն իմացած է: Աւելի ջանքախիչ է Ա. Թովմասի յատկապէս այս հարցին լուծման համար գրած յօդուածը<sup>1</sup>, ուր անժխտելի փաստերով կը հաստատէ, թէ 1. Բայամէի մասին տեղեկութիւնները 1840էն շատ աւելի յառաջ են. 2 Յառաջ են նաեւ քարոզիչներու առաքելութենէն, որ տեղի ունեցած է առաջին անգամ 1833ին, եւ վերջապէս 3. հաղորդուած են բազմաթիւ անձինքներէ, որոնք ամեն ալ զԲայամէ կը նկարագրեն իրրեւ արարիչ երկնի եւ երկրի, ամենագէտ, մարգասէր եւն: Թովմաս իր յօդուածը կը վերջացնէ այսպէս. «Ահնայտնի է, որ Տայլըրի այն կարծիքը, որով նա Բայամէի պաշտաման ծագումը 1840—1830 միջոցին գործող քարոզիչներու կը վերագրէ, բոլորովին անընդունելի է:» Այսօր չկայ ծանրախոհ անձ մը, ըլլայ այն հաւատացեալ կամ անհաւատ, որ Լանգի յառաջ բերած իրողութիւններուն վաւերականութեան վրայ տարակուսի:

Ի հարկէ Լանգի դրութիւնն անակնկալ մ'եղաւ առ հասարակ նաեւ գիտնական աշխարհի համար: Շատերը չէին կրնար ըմբռնել, որ ազգախօսի մը դեռ կարելի է եղեր ծանրակշռութիւն տալ կրօնի մը, որ նոյն ատեն գիտնականներու մեծամասնութենէն կրօնական զարգացման վերջին օղակը կը նկատուէր: Բայց հոս ալ ծանրախոհութիւնն ու ճշմարտասիրութիւնը վերջ ի վերջոյ յաղթող ելան, որով եւ շատերը Լանգի դրութիւնը ոչ միայն ընդունեցան, այլ եւ սկսան զայն բանիւ եւ գրով պաշտպանել: Ասոնց մէջէն յիշատակութեան արժանի են մանաւանդ Լ. Շոնոդէր՝ Վիեննայի համալսարանին սանսկրիտերէնի ուսուցիչը, որուն աշակերտն ըլլալու պատիւն ունեցած է նաեւ տողերս գրողը. Պ. Էրենրայհ՝ նոյնպէս անուանի ուսուցիչ Բերլինի համալսարանին եւ վերջապէս Մ. Շմիտ, որ առաջնակարգ հեղինակութիւն է թէ իրրեւ ազգախօս եւ թէ իրրեւ լեզուագէտ, մանաւանդ բնագային ամէն ինդիաններու մէջ: —

Շոնոդէր՝ որ յառաջ քանասիրական-ընսպալաշտական դպրոցին կը վերաբերէր, հետեւեալը կը գրէ կրօնի նախնական ձեւի վրայ իր նորերս հրատարակած «Արիական կրօնը» երկհատոր գործին մէջ: «Եթէ նախնական եւ ամենանախնական ազգերու եւ ցե-

ղերու կրօնները աւելի մերձուստ դիտենք, մեր առջեւ կ'ելէ զարմանալի իրողութիւն մը, որ կրօնի ծագման մասին տիրող հոգեպաշտական եւ ընսպալաշտական տեսութիւններու հետ ուղղակի հակասութեան մէջ է: Այս իրողութիւնն է գերագոյն Էսակի մը հաւատքը, որ շատ ընդհանուր է եւ տարածուած, ուսուցչապետը հոս Լանգի մեծ արժանիքը դրուատելէն եւ նաեւ ցուցնելէն վերջը թէ գերագոյն Աստուծոյ հաւատքին ըստ պատշաճի գնահատութեան ամենամեծ արգելքներն հանդիսացած են հոգեպաշտական ըսուած տեսութիւնները, որոնք շատ մը գիտնականներու համար տեսակ մը անյեղի վարդապետութիւններ (Dogma) եղած են, այսպէս կը շարունակէ իւր գնահատելի դիտողութիւնները. «Եւ սակայն այս հաւատքը կրօնապատմօրէն գերագոյն նշանակութիւն ունեցող իրողութիւն մըն է, եթէ նկատենք մանաւանդ այն պարագան, որ հաւատքս կը գտնուի ըստ իսկ քաղաքակրթօրէն ամենաստորին գետնի վրայ եղող ազգերու եւ ցեղերու քով. եւ այն՝ համեմատաբար շատ մաքուր ձեւի տակ, զերծ բոլորովին եւ կամ դէթ շատ քիչ աղբուած եւ վնասուած հոգիներու եւ ոգիներու պաշտամունքներէ<sup>1</sup>:»

Ստոյգ է, Էրենրայհ քիչ մը աւելի վերապահ է իր դատաստաններուն մէջ, բայց Եթէ լաւ միտ դենք, այս վերապահութիւնն ինչոյն էութեան հետ որ եւ իցէ կապ չունի: Ահա Ուսուցչապետին խօսքերը. «Ինչպէս որ մարդ կրնայ ամէն մէկ մասնական երեւոյթ անձնաւորած խորհրդաւոր զօրութիւններու արդիւնք նկատել, նոյնպէս ալ ընդունակութիւն ունի տիեզերքի ընդհանուր երեւոյթը տիեզերական զօրութեան մը՝ այսինքն՝ գերագոյն պատճառականութեան մը վերագրելու, որ այս պարագային Արարչի դեր կը կատարէ: Ասիկա է շատ մը՝ մինչեւ իսկ քաղաքակրթօրէն ամենաստորին աստիճանի վրայ գտնուող աղբերու քով յայտնապէս ցուցուած երկնից գերագոյն էակը<sup>2</sup>:» «Այն առարկութիւնները կը յաւելու ծանօթութեան մէջ, զորոնք ոմանք ինչ ինչ տեսական շարժառիթներէ առաջ նորոգուած՝ քաղաքակրթութեան ստորին աստիճանի վրայ հանդիպող այս բարձրագոյն հայեացքներուն ճշմարտութեան դէմ կը յարուցանեն, ըստովին զուրկ են ո՛ր եւ է ար-

<sup>1</sup> Die arische Religion, I, էջ 83:  
<sup>2</sup> Allgemeine Mythologie und ihre ethnologische Grundlagen, Leipzig 1911, S. 78:



մէքէ, վասն զի ի նպաստ սոյն հայեացքներուն վկայութիւններն երթալով կը բազմանան: Արդ էրենրայ՝ սոյն գերագոյն էակը միաստուածութիւն (Monotheismus) անուանելէն միայն կը խորշե եւ կը բազմայ զայն աւելի «գերագոյն Հայր» կոչել, ինչպէս Լանգ ալ առ հասարակ սովոր է ընել: Մեծ սխալմունք է, կ'ըսէ<sup>1</sup> այս գերագոյն էակին մէջ բառին ընդհատ առումով միաստուածութիւն նկատել, վասն զի կերպասպէս Աստուած չէ այն, ցորչափ տակաւին պաշտամունքի առարկայ չէ: Իսկ կրօնական պաշտօնը նախ ոգիներու պաշտամամբ կը սկսի. ընաստուած մըն է ուրեմն, որ իրական Աստուած ըլլալու համար նախ պէտք է ոգի (Dämon) ըլլայ, ապա հերոսս եւ այս շրջանին առաջին անգամ անձնատրուութեան իրական գաղափարով կ'օժտուի, եւ ապա՝ իրական Աստուած, որուն վրայ հոգւոյ եւ անձի գաղափարներն իրարու հետ արդէն միացած են: Էրենրայ՝ ինչպէս կը տեսնուի, ձգտում ունի Լանգի դրուժիւնը Վունտի հոգեպաշտութեան հետ միացընել: Բայց այսպիսի փորձ մը մեր կարծիքով դժուարաւ թէ յաջողի. ինչու որ Վունտ նախանգեպաշտական (präanimistisch) շրջանի մը մէջ առ առաւելն ընտրութեան կոշտ ոյժի մը գոյութիւնը կրնայ հանդուրժել եւ ոչ թէ գերագոյն էակ մը, որուն անձի եւ իմացականութեան եւ ոչ մէկ կարեւոր յատկութիւն կը պակսի: Եթէ էրենրայ՝ կը բազմայ սակայն գերագոյն էակին անձնաւորութիւնը չափով մը գէթ ուրանալ եւ զայն հետեւաբար բնաստուած կ'անուանէ այսինքն՝ աստուած մը, որ անընդմիջապէս բնութենէն եզրակացուած անորոշ, ընդհանուր՝ հետեւաբար իմաստով մը նաեւ անձնագուրկ գորութիւն մըն է, այն ատեն խնդիր չկայ որ ազգախօսութեան ակնյայտի մէկ իրողութեան կը հակասէ, վասն զի բնամարդն իր Աստուածը այնպէս անձնատր կը համարի ինչպէս ինք զինքը: Այս մասին կարծենք թէ ըստ բաւականի պայծառ են տեղեկութիւնները: Բայց էրենրայ՝ կը յաւելու գերագոյն էակն եթէ կերպասպէս անձնաւոր ըլլար, պիտի ունենար նաեւ իրեն համապատասխան պաշտօն մը: Այս ապացոյցը առնուած է Լանգէն, որուն համաձայն պաշտամունքը առանձնայատուկ չէ բնազգերու: Սակայն՝ թողունք որ Լանգ եւ անոր հետեւելով նաեւ Շոեոգէր ասոր վրայ գլխաւորաբար հաստա-

տուած բնազգերու գերագոյն էակին գերազանցութիւնն ու անարատութիւնը ի վեր կը հանեն, եւ արդիական ըսուած մտքի մը համար ալ անպաշտօն Աստուած մը աստուածային գաղափարին աւելի կը համապատասխանէ քան այն, որ պաշտաման առարկայ է, մենք չենք կրնար ըմբռնել թէ այսօրուան օրս էրենրայ՝ ինչպէս այսպիսի հիման մը վրայ կը յենու, քանի որ հակառակ վկայութիւններն երթալով կը շատնան. մինչեւ իսկ Լանգի տեղեկութիւններուն մէջ չեն պակսիր նման վկայութիւններ, ինչպիսի են օր, համար Բուշմէններուն իրենց «Կակէ» ին ուղղած աղօթքը, Գինկաներու փառաբանութեան երգերը կամ Վակայի գեղեցիկ խնդրուածքը: — Աւելի երկարել չենք ուզեր. մեր ըսելիքն պարզ է: Մեր մտքէն անգամ չի կրնար անցնիլ, որ Բրիստոնէի մը միաստուածութիւնը բնամարդու մը վերագրենք. զայս միայն կ'ուզենք շեշտել, որ գերագոյն էակ մը՝ ինչպիսի է բնազգերու «գերագոյն Հայրը», որուն անձնաւորութեան գծերն այնպէս արտակարկառ են եւ որոշ, է նաեւ իրական Աստուած մը. եւ որովհետեւ ամենաստորին աստիճանի վրայ գտնուող բոլոր բնազգերու քով գերագոյն էակը միակ է, հակադիր չունի, իմաստով մը կրնանք զայն նաեւ միաստուածութիւն անուանել: Ինչպէս ծանօթ է՝ միաստուածութեան հակառակ է նաեւ Մարս Միլլեր, որ նախապատմական կամ որ նոյն է բնազգային կրօնին մենաստուածութիւն անունը կու տայ: Այս վարդապետութիւնն ընդունած է նաեւ Օրելի, որ իր «Կրօններու ընդհանուր պատմութեան» Բ. հատորին մէջ այսպէս կը գրէ այս մասին. «Կրօնի ամենահին ձեւը, կը գրէ նա, ոչ տարրապաշտութիւնն էր, ոչ հոգեպաշտութիւն, ոչ սին բազմաստուածութիւն մը եւ ոչ ալ վարդապետական միաստուածութիւն մը, այլ հաւանօրէն պարզ մենաստուածութիւն մը, ուր մարդ զԱստուածութիւնը, զոր խորապէս կը զգար, թէ եւ չէր նոյնացընել, բայց ի միասին կ'ըմբռնէր բնութեան եւ կամ անոր ամենավեց երեւոյթին՝ երկնքի հետ:» Մարս Միլլերի մասին ըսելիք մը չունինք. անոր ընտրութիւնը քիչ թէ շատ իր գրութեան համաձայն է: Իսկ Օրելիին քայլը մեր կարծիքով անորոշութեան եւ գեղեւանքի հետեւութիւն է, վասն զի իր եւ մեր տեսակէտին մէջ գէթ էական տարբերութիւն մը մենք չենք նշմարել:

<sup>1</sup> ԱճԳ 79:

<sup>1</sup> Allgemeine Religionsgeschichte, II. Band. 2. Aufl. նաեւ Եղիայեան Հ. Ս., «Հանգ. Ամս.» 1914, էջ 441:

Դեղեւանք եւ վերապահութիւն չի ճանչնար միայն Վ. Շմիտ, որ իր «Աստուծոյ գաղափարին ծագումը», տիտղոսով ուսումնասիրութեան մէջ, ուր միայն լանգի դրութեան 306 էջ նուիրուած է, բնազգերու կրօնը բացայայտ կերպով միաստուածութիւն կ'անուանէ: Կըցաւ ինք, որ այս արտաքոյ կարգի շահեկան գործին ամենակարեւոր մասն՝ այսինքն երկրորդ հատորը տակաւին լոյս տեսած է. կը յուսանք թէ յարգելի հեղինակը պիտի ջանայ անոր մէջ բնազգերու միաստուածութեան գաղափարն աւելի լաւ բնորոշելու, վասն զի եղածը շատ ընդհանուր է եւ կրնայ հետեւաբար սխալ մեկնութիւններու առիթ տալ: Մենք չափազանցութիւն չենք ընել երբեք, եթէ ՂՇմիտ լանգի դրութեան նոյն իսկ երկրորդ հեղինակը նկատենք: Այսչափ մեծ է անոր նշանակութիւնը լանգի համար: Իր լայնատարած հմտութիւնը հնարաւորութիւն տուաւ իրեն ոչ միայն անվահեր եւ աներկիւղ պաշտպանելու սոյն նորահաստատ դրութիւնը, այլ եւ ուղղելու եւ ճշդելու, ինչ որ չէր կարելի հաստատուն բանել եւ լրացնելու, ինչ որ պակաս էր եւ կրնար հետեւաբար դրութեան գոյութիւնը վտանգել: Այս ուղղութեամբ եւ այս հոգով գրած է նա իր՝ վերջին տասնեակ տարիներու մէջ հրատարակած բոլոր գործերն ալ: Յիշենք հոս նաեւ «Բիւզմեն ազգերու դիրքը մարդուն զարգացման պատմութեան մէջ<sup>1</sup>», եւ «Հիմնական գծեր աւստրոնեզեան ազգերու գիցարանութիւններու եւ կրօններու համեմատութեան<sup>2</sup>», որոնք երկուքն ալ իրենց կարգին մեծ հեղինակութիւններ են: Այստեղ մեզի համար հետաքրքրական է բնականաբար աւելի վերջինը, ուր հեղինակը զարմանալի սրամտութեամբ մը մատնացոյց կ'ընէ մեզի գերագոյն էակի մը որոշ հետքերը նաեւ այնպիսի ազգերու քով, որոնց կրօնը ողորուած է բոլորովին հագեցաշտութեան ամենաւեր պաշտամունքներովը: Աւստրոնեզեան կամ առ հասարակ մալայեան ըսուած ազգերը՝ ինչպէս ծանօթ է լեզուագիտօրէն միութիւն մը կը կազմեն: Կը բաժնուին երեք խմբի. ա. ինդոնեան, որուն տակ կ'երթան Սունդա, Մոլուքեան եւ Փիլիպպեան կղզիները եւ Մատակասկար. բ. ան-

ձուկ մտք Մալայեանները, ասոնց կը հային Միգրոնեզները (Migronesen), Բիզմարգ թերակղզին, Հերրիտները եւն. եւ վերջապէս գ. Պոլինեզները. այսինքն՝ Տոնգա (Tonga), Սամոա, Նորզելանդ եւն: Արդ Շմիտի համաձայն՝ ասոնց եթէ ոչ ամէնը, վասն զի ոմանց վրայ տակաւին մանրամասն ուսումնասիրութիւններ կը պակսին, բայց դէթ շատերը կը պաշտեն գերագոյն էակ մը, որուն վերին իշխանութեան ենթարկուած են ոչ միայն բովանդակ տիեզերքն ու մարդիկ, այլ եւ բոլոր աստուածներն եւ ոգիները: Այսպէս հիւսիս-արեւմտեան Գայեաններուն (Borneo կղզին) Բատարան՝ Տէր է ամէն բանի, նաեւ բոլոր աստուածներուն. նմանապէս Կենդրոնական Գայեաններու Տամէյ Տիմկէյ (Tamei Tingei) գերագոյն Տէրն է ոչ միայն մարդիկներու, այլ եւ բոլոր տիեզերքի: Այս գերագոյն իշխանութիւնն աւելի ակնհայտ է հարաւ-արեւելեան Գայեաններու Մալայա-տարայի վրայ, որուն բացարձակ կամքին ենթակայ են թէ բարի եւ թէ չար ոգիները, թէ մարդիկ եւ թէ բոլոր աշխարհքս. բովանդակ տիեզերքը պէտք է որ զինքը վառուարէ եւ իր կամաց հնազանդի: Մենահասոյի (Celebesի վրայ) գերագոյն էակին անունն է «Մունտուուստու», որ կը նշանակէ «բացարձակ Տէր», անիկա է «իսկական Տէրը՝ ճանչցուած բոլոր աստուածներէ եւ պաշտուած բոլոր աստուածներէ եւ մարդիկներէ»: Արեւջապէս գերագոյն էակ մը կը պաշտեն նաեւ Նիասոցիք, անունն է Լովալանգի, որուն կամքին հակառակ ոչինչ կրնան գործել ոչ մարդիկ եւ ոչ ալ աստուածները: — Բացարձակ էակին այս ամենաբարձր եւ առանձնայատուկ դիրքը, կ'ըսէ Վ. Շմիտ<sup>1</sup>, հաստատուած է մասամբ մը անոր արարչագործութեան ամենակարող զօրութեան վրայ՝ Գրեթէ բոլոր ցեղերու քով ստեղծող կը նկատուի այն ոչ միայն աշխարհքիս կամ մարդկան կամ երկնքի, այլ եւ առ հասարակ բոլոր աստուածներուն եւ ոգիներուն: Նա յաւիտենական է եւ ամենուրեք եւ միանգամայն բարոյական մաքրութեան գերագոյն տիպարը, անով համար խոսիլ կը պատժէ, ով որ բարոյական անկարգութիւն կը գործէ եւ կամ իր պատուէրները զանց կ'առնու:

<sup>1</sup> Die Stellung der Pygmäenvölker in der Entwicklungsgeschichte des Menschen, Stuttgart 1910.  
<sup>2</sup> Grundlinien der Vergleichung der Religionen und Mythologien der austronesischen Völker. Denkschriften der kais. Akademie der Wissenschaften in Wien, Band LIII, Abh. III.

*Քրիստոթիւնի Մոգապաշտոթիւնս:*

Հնդեւրոպական եւ սեմական կրօններու սահմանները չմտած՝ հարկ անհրաժեշտ է, որ քանի մը խօսք ալ մոգապաշտութեան նկատմամբ ըսենք, վասն զի այն ալ բնազգերու գետնին վրայ բուսած զրութիւն մըն է եւ կամ՝ գէթ կը բաղձայ այնպէս երեւալ:

Մոգութիւն ըսելով՝ ընդհանրապէս կը հասկցուի արուեստ մը, որ ձգտում ունի թաքուն զօրութիւններու միջոցաւ արտակարգի արդիւնքներ յառաջ բերել: Այս իմաստով մոգութիւն են նաեւ հոգեհարցութիւնը, հաւատամարտութիւնը, կանխասացութիւնն եւ մագնեսացումը: Բայց անձուկ մօքով՝ մոգութիւնն է արուեստ մը, որուն պաշտօնն է առ հասարակ հնուց աւանդուած գաղտնի երդմնաձեւերով կամ կախարդական միջոցներով յառաջ բերել արդիւնք մը, որ ըլլայ արտաբնական եւ վախճանը՝ երջանկութիւն կամ դժբախտութիւն: Վերջինս անոնց համար յատկապէս, որոնք անձի մը կամ ընտանիքի մը եւ կամ ազգի մը թշնամիներն են: Թէ մոգութիւնն ինչ մեծ դեր խաղացած է հնութեան մէջ, կարծենք թէ հարկ չկայ ըսել: Չէ եղած ազգ մը, որուն կեանքին եւ կրօնին մէջ սպրդած մտած չըլլայ, եւ այսօր իսկ չկայ ազգ մը, որուն քով չգտնուին անոր գէթ հետքերը: Մակարոյս մըն է՝ բուսած մարդկային քաղաքակրթութեան հսկայ ծառին վրայ, եւ ի՞նչ ներկայիս ամենաքաղաքակիրթ ազգերն անգամ զերծ չեն այս մակարոյսէն, զարմանալի՞ է որ այնպիսի վայրենի ազգերու հանդիպինք, որոնց կրօնական պաշտամունքները կարծես գրաւուած են ամբողջապէս մոգութեան կործանիչ գաղափարներովը: Մոգութիւնը հոն ամենէն աւելի պարարտ գետին կը գտնէ, ուր ազգի մը բնահայեացքը տակաւին շատ ցած մակարդակի վրայ ըլլալուն՝ երեւոյթներու մէջ եղած ներքին աղերսը դիւրաւ չի նշմարուիր, որով ոմանց ահաւորութիւնն եւ ոմանց ալ անմեկնելիութիւնը զմարդ կարծես բնազգաբար մոգական միջոցներու կը մղեն, այն միամիտ հաւատքով թէ անոնք միայն կրնան առեղծուածին վրայէն մթութեան քողը բռնալ կամ գէթ երեւոյթներն անվնաս ընել:

Այժ, վայրենիներու քով տիրող մոգութեան մէջ զարմանալի բան մը չկայ. բայց զարմանալի եւ տարօրինակ է, ինչ որ կրօնի մասին անկից կ'եզրակացուի: Եպիկուրոսի մը եւ Հեգելի մը թերեւս ներուէր ըսելու թէ՛ կրօնի առաջին

խանձարուրքը՝ մոգութեան մէջ որոնելու է, վասն զի թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը կամ առ պակասութեան բաւական աղբիւրներու եւ կամ աւելի ճիշտ նախադացուած գաղափարներու շնորհիւ՝ նոյնպիսի չըսեմ անխորհուրդ, այլ անհաստատ քայլն առին, բայց թէ 2) Ի՞նչ դարու մէջ ալ, ուր աղբիւրներու պակասութիւն չկայ, գիտնականներ պիտի գտնուին եղեր, որ անոնց կարծեկից ըլլան, այս՝ շատերէն չէր սպասուեր: — Պատճառը շատ պարզ է. կրօն եւ մոգութիւն երկու իրարու հակոտնեայ իրեր են: Կրօնին նկարագրական յատկութիւնն է ճանշանալ Աստուածութեան մեծվայելութիւնն եւ բացարձակ զօրութիւնն եւ յօժարկամ հպարտակիլ անոր կամքին եւ անոր կարգերուն. ասոր հակառակ մոգութիւնն այնչափ աւելի կատարեալ է, որչափ աւելի հնարաւորութիւն կ'ունենայ Աստուածութեան կամքին եւ կարգին հակառակ՝ բնութեան մէջ ծածկուած խորհրդաւոր զօրութիւններու միջոցաւ արդիւնք մը ձեռք բերելու: «Փոխանակ ոգիներէ կախում ունենալու, կ'ըսէ Լագրանժ<sup>1</sup>, մոգութիւնը կը յանդգնի անոնց հակառակելու:» — Կրօնը կը հրամայէ աղօթել եւ խնդրել Աստուածութենէն ինչ որ պէտք է կամ կը բաղձացուի. իսկ մոգութիւնը համոզուած է, որ միջոցներ ունի, որոնցմով զԱստուածութիւնը կամ ոգիները կրնայ մինչեւ անգամ ստիպել: Վերջապէս կրօնի առարկան անձնատր գերաշխարհիկ էակ մըն է, մինչդեռ մոգութիւնը հիմնովին անանձնատր է, իրեն անընդմիջական առարկաներն են բնութեան թաքուն զօրութիւններն, որոնք նոյնպէս անանձնատր են: Հետաքրքրական պարագայ մըն ալ կայ, զոր չենք կրնար լուութեան մասնել. այսինքն՝ ինչպէս Հ. Հուբերգ եւ Մ. Մոս<sup>2</sup> ալ մտադիր եղած են, յայտնի իրողութիւն է թէ բնազգերուն շատերը կրօնի պաշտամունքներուն մասնակից չեն ըներ կիները, մանաւանդ թէ մահուան պատիժ կը սպասնացուի անոնց, որոնք կրօնի վարդապետութիւնները անոնց կը յայտնեն. արդ ասոր հակառակ մոգութիւնը մեծաւ մասամբ կիներուն գործքն է թէ բնազգերու եւ թէ նաեւ քաղաքակիրթ ազգերու քով:

Բայց ինչո՞ւ համար Գրացեր, Կիւրգ, Լեման եւ նմանները մոգութիւնը կ'ընի ամենասկզբնա-

<sup>1</sup> Études sur les Religions sémitiques, Paris 1902, էջ 18:   
 <sup>2</sup> Esquisse d'une Theorie générale de la Magie, Paris 1904, էջ 23:

կան ձեւը կը համարին: Ահա այս մասին Լեմանի խօսքերը. «Թէ մոգութիւնը կրօնի ամենանախնական աստիճանը կը կացուցանէ, գլխաւորաբար անով կը ցուցուի, որ ո՛չ աստուածներու, ո՛չ ոգիներու եւ ո՛չ իսկ քանսնաներու եւ պաշտամունքներու հետ անհրաժեշտօրէն կապուած է: Գործողութիւնն ինքն իրեն բաւական է. զայն գործադրել զիտցողը արդէն բաղձացուած զօրութիւնն ունի:» Այնք կ'ըսէ. «Ինչ որ հոս ապացուցանել կ'ուզենք, այս է որ գերբնական (supernal) հաւատքին անանձնաւոր ճեւերը անձնաւորներէն յառաջ են:» Իրեն համաձայն նախնական շրջանին մարդիկ ամէն բանի մէջ Ֆիզիկական ոյժ կը տեսնէին, յետոյ սկսան անձնաւորութեան եւ ամէնէն վերջը զիւրացներու պաշտամամբ հոգեպաշտութեան բարձրանալ: — Այս երկու յառաջընթացութիւնները կարծենք թէ բաւական են ցուցնելու համար թէ մոգպաշտները թաքուն ենթադրութիւններ կ'ընեն, զորոնք ոչ ցուցուցած են եւ ոչ ալ կրնան ցուցնել: Աշխարհքիս վրայ չէ եղած եւ չկայ ազգ մը, որ կամ աստուածներու պաշտօն կամ ոգիներու յարգութիւն եւ կամ արարողութիւններու գէթ փոքրիկ բեկորն անգամ ունեցած չըլլայ, մանաւանդ թէ ցուցուած է, որ ոգիներու պաշտօնն իսկ գոյութիւն չունի առանց մէկ կամ քանի մը աստուածներու: Դոյնպէս չէ եղած եւ չկայ ազգ մը, որ իր պաշտաման առարկան պարզապէս Ֆիզիկական ոյժ մը համարի: Բնազգերն, որոնց վկայութիւնը որոշիչ նշանակութիւն ունի այս պարագային, գերազոյն էակ մը կը պաշտեն, զոր նաեւ իրենց գերազոյն հայրը կը համարին, որ ամենազէտ է եւ ամենաբարի. արդ ասոնք յատկութիւններ են, որոնք անձնաւորութեան մը միայն կրնան պատշաճիլ: Գիզիկական կոշտ լոյժը կրօնի առաջին սեղանին վրայ բարձրացնելու փորձը հակառակ է նաեւ ազգերու հոգեխօսութեան: Ազգախօսական յայտնի ճշմարտութիւն է թէ բնամարդն ինչպէս նաեւ նախամարդը արտամարդկային երեւոյթներու մէջ նշմարուած պատճառական յարաբերութիւններուն իբր չափանիշ ինք զինքը կը նկատէր, եւ որովհետեւ ինք զինքն իր գործերուն տէրն ու կրողը՝ որ է ըսել անձնաւոր կ'ըմբռնէր, պարզ է թէ նախամարդը երեւոյթներուն տակ ծածկուած արդիւնագործը դժուարաւ թէ սոսկապէս ֆիզիկական զօրութիւն համարէր, ընդհակառակն պիտի կենսաւորէր եւ անձնաւորէր զայն այնպէս, ինչպէս ինք

զինքը կը նկատէր: Գիւյո ալ մեր ըսածը կը հաստատէ առանց գիտնալու թէ ասով իր զրուածեան հիմերը կը խախտին: «Մարդը, կ'ըսէ նա, հրոյ արուեստը գիտնալով, բոլորովին ուրիշ աչքով պիտի տեսնէր օր. համար շանթով հրոյ ճարակ եղող անտառ մը քան որ սովոր է ընել անասունը, անասունը սարսափահար պիտի փախէր, մինչդեռ մարդը հրոյ հեղինակ մը պէտք է, որ ենթադրէր ըստ ամենայնի այն ընդունակութեամբ, ինչպէս ինք զինքը կը մտածէր, երբ հուրը կը վառէր<sup>1</sup>:» Ուրեմն բոլորովին իրաւացի է, երբ Լանգ կ'ըսէ՝ «Այն օրէն որ մարդը բան մ'ընելու գաղափարը ունեցաւ, կրնար նաեւ ընող մը ենթադրել այն ամէն իրերուն, զորոնք ինքը չէր ըրած եւ չէր ալ կրնար ընել<sup>2</sup>:»

Լանգի այս հետեւութիւնը ոչ բունազօսիկ է եւ ոչ ալ բնամարդու մը համար անըմբռնելի, հոս ընազանցութիւնը տակաւին գործ չունի, եւ ինչպէս Լագրանժ կը դիտէ, այս ճամբով աւելի դիւրին է Աստուծոյ մը գաղափարին հասնիլ քան հոգւոյ<sup>3</sup>: Եւ սակայն մոգպաշտները Լանգի այս հետեւութիւնը չընդունեցան: Վասն զի իրենց թաքուն մէկ ենթադրութիւնն ալ դարձիւնական բարեշրջականութիւնն է: Ենթադրութեամբ որ դարձիւնականութիւնը կրցեր է վերջապէս տարրներու, բոյսերու, անասուններու եւ մարդկան միջեւ եղած լայնանիստ վիճերը լիցընել՝ ամէնուն ալ հասարակաց սկիզբ մ'ընդունելով, Գիւյո, Այնգ եւ Լեման ձգտում ունին մարդկային իմացական աշխարհն ալ նոյնօրինակ բարեշրջական շրջաններու բաժնել: Նախամարդը իսկզբան ոչ միայն ամէն բանի տակ ֆիզիկական զօրութիւններ լոկ կը տեսնէր, այլ եւ չունէր նա ոչ ընդհանուր գաղափարներ, ոչ պատճառականութեան օրէնքի մը գիտակցութիւն, ինչու որ քարը, որ կը նետէր, չէր նկատեր միջոց կամ գործիք, այլ ընկեր, եւ ոչ ալ ինքնագիտակցութիւն ունէր կամ ինք զինքը անձ կը համարէր: Նախամարդը անձնաւորութեան գաղափարին այն ատեն եկաւ, երբ իր հոգեւոր հետ սկսաւ նաեւ բնութեան իրերն անձնաւորել: Անձնաւորական շրջանին յաջորդեց հոգեպաշտականը, ուր մարդն ինչպէս ինք զինքը, նոյնպէս բնութեան իրերը ոչ թէ միասնական գոյակներ, այլ հոգիէ եւ մարմնէ բաղկացած կը

1 L'Irrégion de l'avenir, էջ 40.  
 2 The Making of Religion, 1901, X.  
 3 Etude, p. 23.

Համարէր: Ահա ասոնք եւ ասոնց նման գաղափարներ են, զորոնք մոգապաշտներէ կը լսենք: Ի զուր բն սակայն ամէն փորձ եւ ձեռնարկութիւն, երբ ապացոյց կը պակսի: Երբ փառնոցները Յիսուս փորձելու համար կը հարցընէին թէ պէտք է կայսեր հարկ տալ թէ ոչ, նախ տեսնել ուզեց Յիսուս կայսեր դրամը եւ ապա ըսաւ. «տո՛ւր զկայսեր՝ կայսեր, եւ զԱստուծոյն՝ Աստուծոյ»: Նախ պէտք է ցուցընել եւ յետոյ հաւանութիւն պահանջել: Արդ ինչպէս որ դարվիճականութիւնը չկոցաւ մինչեւ այսօր իր առաջադրած բնաբաններն ապացուցանել՝ ամէն կարելի միջոց գործածելով հանդերձ, նոյնպէս ալ Մոգապաշտները կը հաստատեն առանց ապացուցանելու: Մարդն ո՛ւր որ հասցուցած է իր ձեռքը, հոն միշտ պատճառականութեան մը գիտակցութեան, իմացականութեան եւ հոգւոյ հետքն ու նշանը թողուցած է. այս է ահա թէ ազգախօսութեան եւ թէ նախապատմութեան յայտնաբարբառ վկայութիւնը: Երկրախաւերու տակ ծածկուած մարդը իր յաւիտենական լուսութեան մէջ իսկ կը ցուցընէ մեզի այն զէնքերը, դանակներն ու գործիքները, որոնք ինքը շինած եւ գործածած է. արդ ո՞վ չի գիտեր որ գործիքի մը կազմութիւնն առանց պատճառականութեան օրէնքի մը գիտակցութեան եւ իմացականութեան անըմբռնելի է, առեղծուած է: Գալով բնազգերուն՝ անոնց իմացականութեան մասին Վուճի խոստովանութիւն մը կ'ընէ, զոր չենք ուզեր առանց յիշելու անցնիլ: Բացատրելէն վերջը թէ ո՛ւր որ առասպելը բոլորովին կը պակսի, հոն նաեւ մարդու մը առանձնայատուկ հոգեկան կարողութիւնները գոյութիւն չեն կրնար ունենալ, այսպէս կը շարունակէ Վուճի: «Բայց այս ենթագրութիւնը (այսինքն իմացականութեան պակասութիւնը) եւ ոչ իսկ Աւստրալիայի գրեթէ բոլորովին անբաղաճ կիրթ մնացած վայրերնոյն հոգեկան վիճակին կը համապատասխանէ, որ թէեւ խորամանկ, խարդախ եւ անվստահելի է, բայց երբեմն կը նկարագրուի նաեւ իբրեւ հաւատարիմ՝ ծառայ եւ ատաղնորդ, որուն իմացականութիւնը մեծ տարբերութիւն մը չունի ուրիշ քիչ մը անելի զարգացած ցեղերու իմացականութենէն, որոնք նաեւ հարուստ դիցաբանութիւն ունին»<sup>1</sup>:

Այս տողերէն վերջը կարգալու է անգամ մըն ալ Ղեմանի կրօնի ծագումը: Ողջամիտ եւ

բնականոն (normal) էակ մը չէ, որ մեզի կ'ընծայուի. խելագար մըն է անելի կամ էակ մը, որ անունն չունի: Ընութիւն, պոռնկութիւն, սպանութիւն եւ յափշտակութիւն անոր նուիրական օրէնքներն են, մտածուած գաղափարն անոր համար իրականութիւն է արդէն եւ Pars pro toto անոր տրամաբանութեան զերագոյն սկզբունքը: Այսպիսի էակ մը ոչ միայն մարդ չէ, այլ եւ անասնէն ալ վար է, վասն զի անասունը թէեւ իմացականութիւն չունի, բայց գէթ անոր զգայարանները կանոնաւոր կը գործեն եւ բնազգ մ'ունի, որ զգայարաններուն միջնորդած պատկերներուն եւ պէտքերուն լիուրի գոհացում կու տայ, ասոր հակառակ Ղեմանի բնամարդն ամէն քայլին կը սխալի կամ գործք մը կը գործէ, որ ոչ բնութեան կը համապատասխանէ եւ ոչ ալ իր կեանքին ամենատարրական պէտքերուն գոհացում կը բերէ: Ասկէ աւելի թշուառ եւ արգահատելի էակ մը չէ կարելի երեւակայել. բնութեան անէծքին միայն արժանի պիտի ըլլայ եղեր մարդը ճիշտ այն ատեն, երբ երկունքին մէջ էր եւ պիտի ծնանէր պտուղ մը, որ իր իմացականութեան եւ բարձրութեան գերագոյն ապացոյցը պիտի ըլլար, քաղաքակրթութիւնը կ'ուզենք ըսել, որուն համապատկերին ընդհանուր գծերը միայն բաւական են զմեզ զմայլմամբ լեցընելու համար: Հարկ չկայ կարծենք հարցընելու թէ ուսկից առած է Ղեման այս անհեղեղ եւ անշուր տեղեկութիւնները, վասն զի քաւութեան նոխազը միշտ վայրենիներն են: Բայց տարիներով անոնց հետ կենցաղավարող ազգախօսները խնդիրն այլազգ կը ներկայացընեն եւ այլազգ կը դատեն: Ղեմանի ըրածն ուրիշ բան չէ, բայց եթէ ըննաբարել իրողութիւնները, ընդհանրացընել ինչ որ անկեան մը մէջ կը պատահի եւ կամ որոշ անձինքներու միայն կը վերագրուի: Իր յառաջ բերած մտաւոր հիւանդագին եւ արտասովոր երեւոյթները ամէն ալ կախարդներու համար միայն կ'արժեն, հետեւաբար օձիբ է գիտութեան գէմ, երբ անոնք առանց բաւական պատճառի ամբողջ ցեղին վրայ կը տարածուին: Բաց աստի Ղեման բնաւ հարկ չունէր բնազգերու դիմելու իր դարմանալի եւ նորահնար գիւտերուն ծանօթութեան հասնելու համար: Նման նախապաշարումներ առ հասարակ ամէն ազգ ունի: Այսպէս ըստ Սրուանձտեանցի<sup>1</sup> Վա-

<sup>1</sup> Wandt, Völkpsychologie, 2. Band, էջ 150.

<sup>1</sup> Մանանայ, Կ.Պօլիս 1876, էջ 125-126:

նայ մէջ կը պատմուի եղեր, որ Հին ատենները Կորեծ անուամբ կախարդ մը կայ եղեր, որ ամէն մարդու սրտէն անցած գարձածը գիտէր, ինքը զամէնքը կը տեսներ, բայց զինքը ոչ ոք, ցորեններ եւ պտուղներ քար ու հող կը դարձնէր, հարսերը մօրէ մերկ փողոցներ կը հանէր, կը պտտցնէր: Վերջապէս արեւն ու լուսինը եւ բոլոր աստղները երկնքէն երկիրս կ'իջեցընէր, եւ այս բաւական չէ, մինչեւ անգամ կը փոքրկացընէր զանոնք գնտակի նման: Անշուշտ չեն պակսիր Հայեր, որոնք այսօր իսկ բնազգերու նման հաւատան այսպիսի պատմուածքներու: Արդ կրնայ ասկից հետեւցուիլ, որ նախնաբար բոլոր Հայերն ալ մոգութեամբ պարագած ըլլալու են: Կը զարմանա՞ք, որ Եր. Տէր-Մինասեան, որ այլուր ինք զինքը ըստ բաւականի ծանրախոհ գիտնական մը ցուցըցած է<sup>1</sup>, իր «Կրօնների պատմութեան» մէջ գրեթէ բառ առ բառ ընդօրինակած է Լեւմանի աշխատութիւնը առանց ամենափոքրիկ վերապահութիւն անգամ ընելու<sup>2</sup>, մեր զարմանքն աւելի եւս կը սաստկանայ, երբ գրքին ճակատին վրայ «Ի մէջ այլոց» նաեւ «Ս. Էջմիածին, Տպարան Մայր Աթոռոյ» տողերը կը կարդանք:

Գալով բնազգերու բարոյականութեան, զոր Լեւման անանազընելու չափ կը ստորնացընէ՝ ընթերցողը կ'առաքենք Կաթրայնի «Բարոյականութեան գիտակցութեան միութիւնը մարդկութեան մէջ»<sup>3</sup>, եռահատոր ընդարձակ աշխատութեան, որուն երկու վերջին հատորներն ամբողջապէս վայրենիներու կենցաղավարութեան եւ բարոյականութեան նուիրուած են, ուր հեղինակը յայտնաբերման փաստերով կ'ապացուցանէ որ վայրենիներու քով տիրողն ու ընդհանուրը բարոյական օրէնքներն են. իսկ եթէ երբեմն հակառակ դէպքեր ալ կը հանդիպին, կամ շատ քիչ են եւ կամ իբրեւ յանցանք խստիւ կը պատժուին: Դեռ աւելին կայ. եւ այս աւելին՝ մոգապաշտներուն եւ առհասարակ բարեշրջականներուն համար անշուշտ շատ աւելի անըմբռնելի պիտի երեւայ, բայց եւ այնպէս իրողութիւն է. այսինքն՝ բնազգերու քով ընդհանուր է նաեւ աւելի միակնուութիւնը քան բազմակնութիւնը: Այսպէս Ման կ'ըսէ՝ կրկնակնութիւն (Bigamie) կամ բազմակնու-

թիւն (Polygamie) կամ բազմայրութիւն (Polyandrie) եւ արձակուած անծանօթ են Անդամանցիներուն<sup>1</sup>: Նոյնը կ'ըսէ նաեւ Վ. Սկիտ Մալակայի Սեմանգներու մասին, ուր անհաւատարմութեան պատիժը՝ մահ է<sup>2</sup>: Միակնութիւնը տիրող է նաեւ Աւստրալիայի եւ Ափրիկէի սեւամորթներուն քով:

Ի հարկէ մոգապաշտները կ'ընդունին, որ բնազգերու մէջ տիրող մտաւոր հիւանդագին երեւոյթներու գէթ մէկ քանին կախարգներու առաւելութիւններ կը նկատուին վայրենիներէն: Իրենք կ'ուզեն անոնցմով պարզապէս բնամարդուն նախնական վիճակը վերակազմել, որ՝ ինչպէս յայտնի է, այնպէս կը նկարագրեն, որպէս թէ յառաջ մոգութիւնն ամէն մարդու հասարակաց էր: Արդ այս վերջինս ենթադրութիւններու ենթադրութիւն է. վասն զի նախ եւ յառաջ չափացուցուած ենթադրութիւն է թէ նախապատմական շրջանին ըստ մարդիկ մոգութեամբ կը պարագայէին. եւ երկրորդ ենթադրութիւն է ալ այն՝ հակապատմական ենթադրութիւն է, երբ մոգապաշտները՝ առանց պատմութիւնը նկատողութեան առնելու, հոգեխօսական քանի մը անընական երեւոյթներու վրայ միայն յեցած, նախապատմութեան ամբողջական պատկերը կ'ուզեն յօրինել: «Ամենավտանգաւոր պակասութիւնը, զոր ունին մոգապաշտական բոլոր դրութիւններն ալ, կ'ըսէ իրաւամբ Վ. Շմիտ, է պատմական-ըննադատական մեթոդին ամբողջական բացակայութիւնը: Զարգացման շրջանները եւ գլխաւորաբար անոնց իրարու մէջ ունեցած ժամանակաւոր յարաբերութիւնները լոկ հոգեխօսական տեսակէտներու համեմատ կ'որոշուին: Բայց որովհետեւ ասոնք թանձրացեալ իրականութեան համար միայն հնարաւորութիւններ կ'ընծայեն... անոր համար դրական, առարկայական եւ իրական ցուցումաւերութեան տեսակէտէ խօսելով՝ բոլոր մոգապաշտական դրութիւններն ալ գնտին չունին եւ օրոյ մէջ են»<sup>3</sup>:

Այս անգիտնականութիւնը մոգապաշտներու քով այնչափ արմատացած է որ յառաջադունէ (a priori) արդէն սկզբուք ըրած են չընդունիլ քաղաքակրթական երեւոյթ մը

<sup>1</sup> Հմտ. Die armenische Kirche in ihren Beziehungen zu den syrischen Kirchen, Leipzig 1904.  
<sup>2</sup> Աճ, էջ 11-15:  
<sup>3</sup> Die Einheit des sittlichen Bewusstseins der Menschheit, 1914, I.

<sup>1</sup> On the Aboriginal Inhabitants of the Andamane Island, էջ 67.  
<sup>2</sup> Pagan Races Malay Peninsula, London 1906, էջ 57.  
<sup>3</sup> Der Ursprung, էջ 486:

իրրեւ սկզբնական (primitiv), ինչ որ հիւանդագին կամ ստորին եւ կամ անանամերձ չէ: Բարձրագոյն երեւոյթները՝ օր, համար գերագոյն էակի մը գոյութիւնը, առանց այլեւայլի զարգացման արդիւնք կը համարին, եւ որովհետեւ անոնց բարեշրջական յառաջատուութեան մասին բան մը չեն գիտեր, ստիպուած են «ըստ իս», «հաւանական է», «թերեւս», եւ «կարելի է» նախաբանութիւններով սկսիլ իրենց ցուցումներու թիւնները: Ասով սակայն մագաղապները նաեւ լռելիայն կը խոստովանին, որ անատակ են իրենք գրութիւն մը հրատարակ հանելու, որ հաւատք ներշնչէ եւ համոզում գոյացընէ անհատներու մտքին մէջ: Այս տեսակէտէ տիպար օրինակ են Գիյոյի, բայց մանաւանդ E. Sidney Hartlandի յառաջբերութիւնները<sup>1</sup>: Ասոր համաձայն՝ նախամարդը անծանօթ աշխարհքէ մը շրջապատուած՝ զարմանքէ եւ երկիւղէ զբաւուած էր: Երեւոյթները կը մեկնէր իր ինքնագիտակցութեան միջնորդած գաղափարներուն համեմատ, հետեւաբար իւրաքանչիւր երեւութի տակ մէյմէկ անձնաւորութիւն կը մտածէր: Շատ կարելի է թէ այս անձնաւորութիւններէն մէկը կամ միւսը դարերու ընթացքին մէջ միւսներու վրայ գերիշխանութիւն ստացած ըլլայ. այսպէս կրնան յառաջ եկած ըլլալ Բուենձիլ մը կամ Պուլուգա մը: Ասիկա ցուցնել չէ, ինչպէս կը տեսնուի, այլ նոր ստեղծել: Հարտլանդ բնագոյնը իրական կեանքը ձգած՝ աշխարհ մը կը մտնէ, ուր իրեն ընկերացող միայն իր երեւակայութիւնն է, վասն զի ամենափոքրիկ պատմական-ազգայնական կուռանն անգամ չունի «շատ կարելի է» ն իսկ ըսել կարենալու համար: Եթէ կարելի է մտքին ոյժ տալով՝ նախամարդուն երեւակայած անձնաւորութիւններէն մէկը միահեծան իշխանութեան բարձրացնել, հակառակն ալ կարելի է, բայց այս՝ գիտութիւն չէ, այլ բան մը, որուն անունը չենք գիտեր:

*Գերագոյն կակր սեմական եւ հեղեղութեան պատմական ազգերու քով:*

Սովորութիւն եղած է ընդհանրապէս կրօնի ծագման հարցը լուծելու համար՝ ոչ միայն բնագոյնը սկսիլ, այլ եւ անոնցմով ալ վերջացընել խուզարկութիւնը: Այսպէս ըսած են

օր. համար Լանգ, Շմիտ եւ առ հասարակ այն ամէնքն, որոնք մարդաստանական-ազգայնական դպրոցին կը վերաբերին: Բանասիրական դպրոցը ասոր ձիշտ հակառակ ուղղութիւնն ունէր. անոր առջեւ նշանակութիւն ունէին աւելի դասական ըսուած ազգերու կրօնները, իսկ բնագոյնը կամ ամենեւին նկատողութեան չէին առնուեր եւ կամ եթէ կ'առնուէին բոլորովին ըստ պատահման իբրեւ տեսակէտ մը, որ կրնար նաեւ չյիշատակուիլ: Տարակոյս չկայ որ իրաւացին եւ նախընտրելին մարդաստաններուն մեթոդն է, բայց բաղձալի չէր որ քաղաքակիրթ ազգերու կրօնն ալ գէթ չտփով մը նկատողութեան առնուէր, որոնց մեզի ստարած վկայութիւններն՝ եթէ որոշիչ դեր մըն ալ չեն կրնար կատարել, գէթ կը լուսաւորեն, կը պայծառացընեն եւ կ'ամրապնդեն, ինչ որ բնագոյնը մեզի կ'ընծայեն եւ կամ պիտի ընծայեն: Այս ճամբան ընտրած է Լ. Հոեոգեր, եւ փորձը լիապէս յաջողած է: Հաստատուած բնագոյնին խուզարկութիւններու վրայ կը մերձենայ նա արիական հին կրօնին. եւ իր համեմատական մանրակրկիտ քննութեան արդիւնքն այն կ'ըլլայ, որ կարծես տեսանելի մատուցներով եւ շոշափելի եղանակաւ կը ցուցնէ նա այն գերագոյն էակը, որ ինչպէս բնագոյնը, նոյնպէս հնդեւրոպական բոլոր ազգերէն կը պաշտուէր: Ի հարկէ ուրիշ քաղաքակիրթ ազգերու վրայ այս տեսակէտով գրուած մենագրութիւնները (Monographie) շատ ցանցառ են, բայց ասոյն անգին ցիր եւ ցան սիւտուած տեղեկութիւնները, վկայութիւնները, բայց մանաւանդ արձանագրութիւններն ու վաւերական աղբիւրները յայտնապէս կը ցուցնեն, որ բնագոյնը գերագոյն էակը նախապատմական շրջանին մարդկութեան հասարակաց Աստուածն էր: Գոյախոսաբար գրութեանս համառօտ ծրագիրը չի ներեր, որ ամենուն իւրապատշաճ տեղը տանք սոյն էջերուն մէջ. անոր համար ստիպուած ենք սեմական եւ հնդեւրոպական ազգերն յիշելով՝ բաւականանալ:

ա. Սեմական ազգերը: Ռենանի<sup>1</sup> կարծիքով դարաւոր զարգացման պէտք եղաւ, մինչեւ որ Սեմացիները միաստուածութեան բարձրութեան հասան եւ թէ՛ թերեւս միաստուածութեան գաղափարն անգամ չունենային, եթէ միավաղաղ եւ մեծատարած անապատներէ շրջապատուած չըլլային, որոնց մէջ կենդանու-

<sup>1</sup> Transactions of the third International Congress for the History of Religions. Oxford 1908, I, 21—32.

<sup>1</sup> Histoire, p. 33.



Թիւն եւ բնութեան քաղմապիսուծիւն պակ- սելով՝ իբր թէ բնազգարար մղուած ըլլան Սե- մացիներն աստուածութեան մը, զոր անշուշտ այնպէս միապաղաղ եւ անտաշ կ'երեւակային, ինչպիսի էր անապատը: Ստոյգ է Ռենան աւելի Եբրայեցիները կ'ակնարկէ այս խօսքերով, բայց մինչեւ իսկ Եբրայեցիներուն պատմութեան կը հակառակին իր տեսութիւնները: Եբրայեցիները 40 տարի անապատ ապրելով՝ տիեզերական նշանակութիւն ունեցող Եօհզէ մը չէին կրնար ստեղծել. երկրորդ եթէ Ռենան կը կարծէ որ Սեմացիներու նկարագիրն ալ մեծապէս նպաս- տած ըլլայ միաստուածութեան դաղափարին կազմութեան, կը մոռնայ որ շրեաններու պատ- մութիւնը ճիշտ հակառակն կը վկայէ շրեաննե- րու մասին: Անոնք ի բնէ ոչ միայն թանձրամիտ եւ նիւթական ժողովուրդ մ'եղած են միշտ, այլ եւ անընդհատ քաղմաստուածութեան մէջ ին- կած են եւ մեծ դժուարութեամբ միայն վերստին Եօհզէի կրօնին դարձած են: Բաց աստի ասորա- բարեխական սեպագիր արձանագրութիւնները մեր առջեւ հորիզոն մը կը բանան, որուն մեզի ընծայած սեմական քաղաքակրթութեան պատ- կերն բոլորովն ուրիշ գոյն ունի. քան որ կ'ե- բեւակայէր երբեմն Ռենան եւ կամ վերջերս նաեւ Վելհաուզէն: Այս պատկառելի հնու- թիւններէն կ'իմանանք, որ՝ Մաքս Միւլլերի լե- զուաւ խօսելով, որչափ դէպ ի հնութիւնն յա- ռաջ երթանք, այնչափ աւելի կը զտուին, կը մաքրուին կրօնական հայեացքներն, այնչափ աւելի կ'ազնուանան եւ կը բարձրանան անոնք: Բարբրոնի ստեղծագործութեան եւ ջրհեղեղի առասպելներն անգամ մը ընդ միշտ կը պատռեն մթութեան քողը, որով ծածկուած էր ամբողջ հնութիւնը, եւ զարմանալի կերպով ինչ որ մեզն Ս. Գրքէն շատոնց արդէն ծանօթ էր, այն կը հաստատեն: Անոր համար աննշանակ խօսք մը չէ, եթէ ըսենք թէ գիտութիւնն ի վիճակի է այսօր ցուցնելու թէ սեմական ազգերը նախնաքար հասարակաց գերագոյն էակ մը կը պաշտէին, զոր առ հասարակ մի եւ նոյն անուամբ կը յորջորջէին:

2500 ական թուականներուն՝ որ է ըսել Արրահամէն յառաջ, ասորա-բարեխական գե- րագոյն էակն է Անու. Անու սեպագրու- թեան սումերերէն ձևն է, քաղգերէն կը կարգացուի Իլու. քաննացիները զայն կ'ա- նուանէին Էլ = Էն, ասկից է Եբրայեցիներ- րուն Էլը, որ երբեմն նաեւ կ'ըսուի Էն Էն կամ Էն Էն այսինքն Էլոհիմ: Գերագոյն էակը Սեմա-

ցիներուն քով կ'անուանուէր նաեւ Ել = Էլ Սատայ, այսինքն՝ գերագոյն, ամենակա- րող Աստուած, որ՝ ինչպէս ծանօթ է՝ Ս. Գրքին սովորական բացատրութիւններէն մէկն է: Արա- բացիները մինչեւ այսօր ալ զայն Ա = Ալլան կը կոչեն, որուն թէ ինչպիսի մեծ նշանակութիւն կու տային Արաբացիները, անկից յայտնի է, որ յետագայ դարերու ոգեպաշտական եւ մո- գական ամենաւեր պաշտամունքերն ու սովորու- թիւններն չկրցան բոլորովն ջնջել անոր յիշա- տակը Արաբացւոյն սրտէն. այնպէս որ Մուհա- մետին ջանքն ուրիշ բան չեղաւ, բայց եթէ բառնալ ոգիներու պաշտօնն եւ ուրիշ քաղմա- թիւ աւերորդապաշտութիւններ եւ այսպէս հաստատել Ալլահ իր նախնական գերագոյն դրքին մէջ: Արդ Իլու, Էլ կամ Ալլահ սեմա- ցիներէն կը պաշտուէր իբրեւ Տէր երկնի եւ երկրի եւ ստեղծող ամէն բանի: Միւս բոլոր աստուածները անոր արարածներն էին, որոնց պաշտօնն էր՝ իւրաքանչիւրն իր դերին մէջ միջ- նորդ ըլլալ Իլուի եւ մարդկան միջեւ, թարգ- ման ըլլալ անոնց պէտքերուն եւ հաղորդել ինչ որ Իլու կը հրամայէր կամ կը շնորհէր: Նա էր բարոյական օրէնքները մարդուն սրտին մէջ տնկողը եւ նա էր, որ ջրհեղեղ խաւրից, երբ տեսաւ որ մարդիկ իր կամքին համաձայն չեն ընթանար: Թէ Իլու իրօք Սեմացիներուն գերա- գոյն էակն էր, կ'իմացուի նաեւ հետեւեալ յա- տուկ անուններէ: Համուաբբիի արձանագրու- թեան մէջ կը կարդանք՝ Իլու-ամլաննի, այս- ինքն՝ նայէ զիս, Աստուած, Իլու-տուրամ = Աստուած վերստին ինծի դարձիր, կամ՝ Իլու- տըտիա, որ է՝ Աստուած ինծի հետ է եւ կամ՝ Իլումար-իլու, այսինքն՝ Աստուած՝ Աստուած է: Ֆ. Հոմմել զմեզ մտադիր կ'ընէ նաեւ հե- տեւեալներուն՝ Իլի-վարաբա, որ կը նշանակէ «Աստուած տուած է» եւ՝ Իլի-ազա, այսինքն՝ «հօր է Աստուած»<sup>1</sup>: — Իլու կը կոչուէր նաեւ Էլ = Բաալ կամ Բել, որ կը նշանակէ՝ Տէր: Բել անուամբ կը պաշտուէր աւելի Բարբրոնի մէջ. ուր սակայն 1000 ական թուականներուն արդէն Բարբրոնի թերեւս քրմերուն ազդեցու- թեամբը Մարդուկ տեղական աստուծոյն հետ ձուլուեցաւ, այնպէս որ Ս. Գրքին Բելը աւելի Մարդուկն է քան Իլու: Բաալ անուամբ կը պաշտուէր քաննացիներէն եւ շրջակայ ազգե- րէն, զոր կ'անուանէին նաեւ Ել = Էլ = Բաալ- Շամին, այսինքն՝ Տէր երկնի եւ կամ՝ Ել =

<sup>1</sup> Die altisraelitische Überlieferung, München 1897.

Աղոն, որ կը նշանակէ նոյնպէս Տէր. կըսուէր նաեւ որդի = Մելքարդ, այսինքն՝ թազաւոր: Այս անունը գերագոյն էակին առ հասարակ բոլոր Սեմացիներէն ալ կը տրուէր: Կա իբրեւ թագաւոր երկնի եւ երկրի կ'իշխէր երկնքի վրայ տեսանելի, իսկ երկրիս վրայ աներեւոյթ կերպով. երկրիս վրայ իր տեսանելի ներկայացուցիչն էր թազաւորը, անոր համար զարմանք չէ, որ թագաւորները յետագայ դարերուն իրենք զիրենք Աստուծոյ որդի կ'անուանէին եւ երբեմն մինչեւ իսկ աստուածային յարգութիւն ալ կը պահանջէին: Բայց որովհետեւ Բաւլ իբրեւ Մելքարդ նաեւ պատերազմի ասուած էր, փիւնիկցիները յետոյ սկսան Մելքարդ առանձին աստուածութիւն մը համարիլ, որ եւ իբրեւ այսպիսի յունական Հերակղեսի հետ կը նոյնացուի սովորաբար: Կամն բախտի մը արժանացած է որչափ կ'երեւայ նաեւ Ադոնա անունը. հմմտ, Աղոնիս եւ Էսմուն:

բ. Արիները: Գանք հիմայ մեր նախնիներուն: Արիները՝ մտքով գերիվերոյ քան Սեմացիներն եւ առ հասարակ բոլոր ազգերը, երեւակայութեամբ աշխոյժ եւ կենդանի, սրտով աւելի զգայուն եւ խորագգած ըլլալով, դիցաբանութիւն մը ստեղծած եւ մեզի աւանդած են, որուն բաղմապիտութեան եւ կենսալիութեան եւ մասամբ մը նաեւ բարձրութեան եւ ոչ մէկ դիցաբանութիւն կրնայ հաւասարիլ: Բնութիւնն Արիացոյն սրտակիցն ու բարեկամն է, անոր հետ կը կենակցի եւ կը խօսակցի, կուլայ եւ կը ցաւակցի, երբ արկած մը զայն յանկարծ գրաւէ, կ'աղաչէ եւ կը պաղատի, երբ ինք զինքը դժբախտութիւններէ պաշարուած տեսնէ երբեք: Արիացին երկրիս վրայ կոխած ատենն իսկ կարծես կը զգար որ կուրծք մըն ալ իր ոտքերուն տակ կը բարախէ. այսչափ մեծ էր իր եւ բնութեան միջեւ եղած կեանքի անընդմիջականութիւնն ու ջերմութիւնը: Վերան կարգացողն անգամ կը զգայ այսօր այս ջերմութիւնը եւ մերթ հիացմամբ եւ մերթ ալ արգահատելով երգիչին երեւակայութեան եւ աչքերուն կը հետեւի, որոնք բնութեան ամեն մէկ անկիւնէ կենդանի էակներ դուրս կը հանեն, անտաններն յաւերժահարսերով կը լեցնեն, լեռներն քաջերով եւ ջրերն ամենազգի դիւցազներով: Այսպիսի երեւակայութեամբ եւ տրամադրութեամբ օժտուած ցեղ մը թերեւս փորձուի մէկը կրօնական որ եւ իցէ բարձրագոյն գաղափարներէ թափուր հոգակելու. բայց այնպէս չէ: Արիներն ալ ունէին իրենց գերագոյն

էակը, անոնք ալ իրենք զիրենք անոր ամենակարող ձեռքին ծնունդները կը համարէին եւ կ'աշխատէին չխանգարել այն յարաբերութիւնը, զոր նա իր եւ անոնց մէջ հաստատած էր:

Շատ անգամ եւ երկայն ատենէ ի վեր արդէն ըսուած եւ ապացուցուած է, որ՝ կըսէ Լ. Շուեոգեր<sup>1</sup>, Արիները կամ Հնդկագերմանները նախապատմական ժամանակներուն Երկնք անուամբ գերագոյն էակ մը կը պաշտէին եւ թէ զայն այն ատեն արդէն Հայր կամ աւելի ճիշտ իրարու հետ միացնելով՝ Երկնաւոր Հայր կ'անուանէին: Այս տեսութիւնն ամենէն աւելի լեզուական շատ մը կարեւոր իրողութիւններու վրայ կը յենուր, որոնց նշանակութիւնն վաղուց ճանչցուած եւ գնահատուած էր: Հնդկները, Յոյներն եւ Հռոմէացիները գլխաւոր վկաններն էին արիական նախապատմական շրջանին այս պաշտօնին: Գերմաններն աւելի լրացնողն եւ հաստատողն դեր ունէին: Խնդրոյ նիւթ եղող իրողութիւններն այնպէս համոզիչ էին, որ այս կէտին մէջ երկայն ատեն լիուլի համաձայնութիւն կար հնախոյզներու եւ մասնագէտներու միջեւ: Կորագոյն կասկածոտ ժամանակին վերապահուած էր գէթ միջոց մը խանգարել այս համաձայնութիւնը: Ուսուցչապետը վերջին խօսքովս աւելի հոգեպաշտներն եւ մոգապաշտները կ'ակնարկէ, որոնց ձգտումն եղած է բնականաբար Երկնքի Աստուծոյ մը գաղափարն աւելի յետագայ դարերու ծնունդ համարիլ: Մաքս Միւլլէր երկրորդաբար միայն կ'ակնարկուի, վասն զի անիկա թէեւ շատ կէտերու մէջ Շուեոգերի համամիտ չէ, սակայն ամենեւին տարակոյս չի վերցնել, որ Երկնքի Աստուծոյ մը գաղափարին սկզբնականութեան (Ursprünglichkeit) դէմ առարկութիւն մը չունի: Անիկա է որ երբեմն սա խօսքերը կը գրէր այս մասին: «Deva էն յառաջ եկած Deusը վերային ժամանակն ալ անցնելով՝ կ'երթայ կը հասնի մինչեւ լեզուի եւ կրօնի մայրաղբիւրը, ուսկից Հռոմէացիներն եւ Հնդկները թէ՛ իրենց Աստուածութեան անունը ժառանգած են եւ թէ՛ լեզուի եւ կրօնի միւս տարրները<sup>2</sup>»:

Մաքս Միւլլէրի հակառակութիւնը ուրիշ կողմանէ է. անիկա չի կրնար ընդունիլ, որ Աստուածութիւնը նախնական ժամանակներուն արդէն գերաշխարհիկ անձի մը ամեն կարեւոր յատկութիւններով ծանօթ եղած ըլլայ Արիներուն: Երկնքի Աստուածութիւնը, զոր Արիները

1 Arische Religion, էջ 299:  
2 Ursprung der Religion, էջ 4:

կը պաշտէին, ըստ իրեն մէկն էր այն աստուած-ներէն, որոնք արեգական, լուսնոյ եւ բնութեան ուրիշ զանազան երեւոյթներու տակ կը պաշտուէին: Ի հարկէ, ինչպէս վերը տեսանք, ինքն ալ մեզի հետ Աստուածութեան գիտակցութեան միութիւնը կը հաստատէ, բայց ասոր հետ միանգամայն կը շեշտէ, որ սոյն ծանօթութիւնը նախամարդուն քով տակաւին բնագոյն կամ սաղմային վիճակի մէջ էր. անոր համար ալ մերթ ընդմերթ եւ գետերու եւ մերթ ալ երկնային մարմիններու մէջ կ'որոնուէր: Այս տեսութեան հիմնապէս սխալ ըլլալը բնագոյնը կրօնները ցուցուցին արդէն, որոնց քով Աստուածութիւնը ոչ բնութեան երեւոյթներուն հետ կը շփոթուի եւ ոչ ալ դիմազուրկ անորոշ ընդհանրացում մըն է: Թէ բնութիւնը Արիներու կրօնին վրայ մեծապէս ներգործած է, չենք մերժեր, սակայն նաեւ հոս որչափ յառաջ երթանք դէպ ի հնութիւնը, այնչափ աւելի յայտնի կ'ըլլայ, որ բնութեան տարրերը յետոյ ներմուծուած են կրօնի սրբութիւնը, եւ այս՝ կարծես շօշափելի գծերով կը տեսնուի ինքնին իսկ Աեդայի մէջ:

Արիներու գերագոյն էակն էր Djeus կամ Դիուս, որ երկինք կամ աւելի ճիշտ ըստ-երկինք կը նշանակէ. ասոր կը կցուէր սովորաբար նաեւ «*pitar*» այսինքն՝ Հայր բառը: Գէուս-Պիտար նոյն է յունական *Zeus πατρι* ինչպէս նաեւ հռովմէական *Jupiter* ի (= *Diovis, Diespiter*) հետ, որոնց երկուքն ալ նոյնպէս «երկնաւոր Հայր» կը նշանակեն: Աեդայի նայելով՝ անոր գրութեան ժամանակները Գէուս, որ աւելի Գիաուս կը գրուէր, արդէն մթազնած դէմք մըն էր, որուն գործածական վերագիրներէն մէկն ալ էր *Uranus* = *Աւուրաս*, որուն իմաստն ըլլալու է՝ Իշխող կամ Տէր: Ասկից առած են իրենց անունը Ասուրաս ըսուած ոգիները, որոնք սակայն բոլորովին հակառակ զարգացման ենթարկուած են Հնդիկներու եւ Պարսիկներու քով: Վասն զի մինչ պարսկական գիցարմանութիւնը զանոնք բարի ոգիներ կը ճանչնայ, Հնդիկներն սկսան յետոյ չար ոգիներու հետ նոյնացընել զանոնք. մինչեւ իսկ Ասուրա հին գերագոյն էակը՝ Պարսիկներու Ահուրան Սագայելի մը դերին մասնուեցաւ Հնդիկներէն: Գերերը փոխելով նման բախտի մը արժանացան նաեւ Գեւասները: Գեւա, ուսկից է նաեւ Գէուս, նախնաբար կը նշանակէր փայլուն կամ լուսաւոր, սակից ելան դեւասներն, որոնք սակայն այս նշանակութիւնը միայն Հնդիկներու

քով պահեցին, մինչդեռ՝ ինչպէս ծանօթ է արդէն, Պարսիկներն իրենց չար ոգիները դեւա կ'անուանեն. հայերէն դեւ բառը ասկից փոխ անուած է:

Գերագոյն էակը Աեդայի մէջ ծանօթ է աւելի Աւարունա (= *οὐρανός*) անուամբ. իմաստն է անասման, անչափ կամ աւելի ճիշտ ամենապարկիակ (էակ): Որչափ կ'երեւայ Ասուրայի եւ Միտրայի (= Միհր) հետ նաեւ Աւարունա յառաջագոյն Գէուսի վերագիր աւանդներէն մէկն էր, բայց երբ Գէուսի յիշատակն կամաց կամաց մոռցուեցաւ, այն ատեն Աւարունա անոր տեղը գրաւեց, մինչ Միտրա բոլորովին առանձին աստուածութիւն մ'եղաւ: Աերջինս պարսիկներու քով կը նկատուի իբրեւ միջնորդ ընդ մէջ Ահուրայի եւ մարդկան, եւ անուան իմաստն ալ այս դերին շատ յարմար է, ինչու որ Միտրա ուրիշ բան չի նշանակեր, բայց եթէ մտերիմ, բարեկամ եւ իմաստով մը նաեւ մարդասէր: Հաւանորէն Քրիստոսէ յառաջ 2000 ին տեղի ունեցած էր արդէն այս մեծ փոփոխութիւնը, վասն զի 145 թն Պողապէտի մէջ գտնուած հատական արձանագրութիւն մ'ունինք, որուն մէջ Աւարունա եւ Միտրա իբրեւ զատ զատ աստուածութիւններ կը յիշուին<sup>1</sup>: — Աեդայի համաձայն Աւարունա ոչ միայն տիեզերաց Տէրն ու ստեղծողն է, այլ եւ բոլոր աստուածներն ալ անոր գերագոյն իշխութեան տակն են, անոր որդիներն են եւ իբրեւ այսպիսի՝ նաեւ միջնորդ կարգուած մարդկութեան համար:

5, 85. «Օն անդր, կ'աղաղակէ Աեդայի երգիչը, երգէ Աւարունայի երգ մը փառաբանական, երգ մը՝ սրտիդ խորքէն տիեզերահամբաւ իշխողին, Որ երկիրս տարածած է նման մարթի մը զոր մագործը կը տարածէ կամ իբրեւ գորգ մը՝ արեգական համար,

2. Զով ոգ սփռեց նա անտառներու մէջ, Տուաւ կաթ կովերուն, երագութիւն նժոյգներուն, Սրտերուն մէջ դրաւ իմաստութիւն, ամպերուն մէջ՝ Ակնին, Արեւն՝ երկնքի վրայ եւ Սոման՝ լեռներու վրայ: 5, 85.

<sup>1</sup> Հմմտ. Հանդէս Ամսօրեայ 1913:

7, 86. Իմաստութեամբ եւ զօրութեամբ լի է  
անոր էութիւնը,  
որ՝ երկիրս եւ երկինք հաստատեց, որ՝  
բարձրացոյց  
լայնատարած կամարն երկնքին դէպ ի  
վեր,  
Աստղներով երկինքն լեցուց եւ երկիրս՝  
դաշտերով։”

Վեդական ուրիշ աւանդութեան մը մէջ  
գերագոյն էակին ինչպէս նաեւ արարչագործու-  
թեան մասին այսպէս կը կարդանք.

“Իսկզբան ոչ ոչինչ եւ ոչ ալ բան մը կար,  
Վերը չկար ոչ երկինք եւ ոչ ալ օդ,  
Չկար ոչ մահ եւ ոչ ալ անմահութիւն,  
Ոչ ցերեկ, ոչ գիշեր, ոչ լոյս եւ ոչ ալ խաւար,  
Միայն այն կար, որ միշտ կար, եւ էր ինք-  
նաբաւ,

Անկէ զստ չկար բան մը ոչ վերն եւ ոչ ալ  
անդին,

Յետոյ եկաւ խաւարը ծածկուած խաւարի մէջ,  
մութիւն՝ մութի մէջ,

Ապա ամէն բան ջուր էր, ամէն բան խառնակ  
բաօս մը։”

Վարունայի համապատկերն է Պարսիկնե-  
րուն Անուրա-Մազդան (= ամենիմաստ Տէր):  
Ահուրա Վեդայի Ասուրան է, որուն հետ՝  
որչափ կ'երեւայ կապակցութիւն ունի նաեւ  
գաղղ. Syro բառը: Լեզուագիտական տեսա-  
կէտէ մտադիր կ'ընենք նաեւ հնդկական Սու-  
մային (դիցարանական բնագիւղ), որուն համա-  
պատասխան պարսկական ձեւն է Հաումնա: Թէ  
զըզաշտական երկարմատականութիւնը պարս-  
կական կրօնին սկզբնական ձեւը չէր, դիւրին է  
ցուցնելը: Վարդանք Զենդավեստան առանց  
հապճեպի, առանց կողմնակալութեան, եւ պիտի  
տեսնենք, որ հոն Ահուրան անհամեմատ աւելի  
բարձր կը նկարագրուի քան Ահրիման: Երկուքն  
ալ յաւիտենական են. բայց Ահրիմանի չափաւոր  
գիտութիւն կը վերագրուի, անոր համար ալ  
միշտ սխալելու ենթակայ է, մինչ Ահուրա կան-  
խադէտ եւ ամենագէտ է, որուն տեսութենէն  
երբեմն ազատ չեն մինչեւ անգամ Ահրիմանի  
ծածուկ խորհուրդները: Բաց աստի Զենդա-  
վեստայի մէջ բացայայտ կը յայտարարուի, որ  
պիտի գայ օր մը, երբ Ահուրա Ահրիմանի թա-  
գաւորութիւնը բոլորովն պիտի կործանէ եւ

այնուհետեւ բոլոր արարածներու վրայ առանձին  
պիտի իշխէ: Ավետայի եւ Հին կտակարանի  
բարոյականութեան, հրեշտակներու վարդապե-  
տութեան եւ առ հասարակ վերջինք մարդոյ  
ըսուածներուն միջեւ այնչափ նմանութիւն կայ,  
որ շատերը փորձուեցան նոյն իսկ փոխառու-  
թիւն ենթադրելու, եւ այն՝ ոչ Ս. Գրքէն, այլ ընդ-  
հակառակն առաջնութիւնը աւելի Պարսիկներու  
տալով: Ի հարկէ այս կամ այն բացատրութեան  
մէջ ազդեցութիւն մը տեղի ունեցած կ'ընայ  
ըլլալ, բայց իրական փոխառութիւն ընդունելու  
եւ ոչ իսկ պէտք կայ, վասն զի համեմատական  
կրօնագիտութեան արժանիքներէն մէկն ալ այս  
է, որ ցուցնցած է թէ այս զիրար շօշափող  
հարցերը բոլորն ալ մարդկութեան հասարակաց  
ստացուածք են եւ հոն ամենէն աւելի անխառն  
եւ անաղարտ երեւան կու գան, ուր առ հասա-  
րակ մեծ փոյթ տարուած է հին աւանդութիւն-  
ներու վրայ:

Zeus πατήρ ἀνδρῶν τε θεῶν τε = Զեւս  
Հայր մարդկան եւ աստուածներու: Այսպէս  
կ'անուանէ Հոմերոս յունական գերագոյն էակը:  
Իրօք ալ Զեւս յունական կրօնին ամենակա-  
տարեալ, ամենատիեզերական եւ գերագոյն աս-  
տուածն եղած է միշտ: Անկա իր այս գերա-  
գոյն դիրքը յունականութեան ամենահին ժա-  
մանակներէն արդէն գրուած էր եւ նոյնին  
մէջ մնաց մինչեւ յունական կրօնին վերջը:  
“Զեւսի պաշտաման պատմական սկզբնաւոր-  
ութեան երբեք չենք հանդիպիր”, կ'ըսէ  
Լ. Հոբօգեր<sup>1</sup>, “միշտ եւ յունական բոլոր ցեղե-  
րէն՝ սկզբէն մինչեւ վերջը հաւատացուած եւ  
պաշտուած է նա իրբեւ բացարձակ Տէր երկնի  
եւ երկրի”: “Զեւս Աստուածութիւնն ինքնին է  
կ'ըսէ Հանս Հաագ<sup>2</sup>, միւս աստուածները միայն  
գործիք կամ գործակատար իր կամաց, իրբեւ  
ծառաներ, որոնց կրնայ պէտք ալ չունենալ:”  
Անկից է ամէն օրէնք եւ կարգաւորութիւն,  
անձրեւ եւ պողաբերութիւն, կեանք եւ մահ,  
երջանկութիւն եւ դժբախտութիւն: Պոսեիդոն  
կամ Ապոլոն, Հերա կամ Աթենաս անոր քով  
մէյմէկ թզուկներ են, որոնք մարդիկներու նման  
ստիպուած են ամէն միջոց բանեցնելու՝ անկից  
շնորհք մը ստանալու համար:

“Զեւս առաջինն է, կ'ըսէ Որփէոս, Զեւս վեր-  
ջինն է եւ տէրն է շանթին,

1 T. Urquhart, Die neueren Entdeckungen und die Bibel. Übersetzt von Splieat, 1903, II, էջ 52-53.

2 Die arische Religion, էջ 450.  
3 Archiv für Religionswissenschaft 1900, էջ 65.

Ջեւս սկիզբն է, միջինն է, Ջեւսէն ստեղծուած է ամէն բան.

Ջեւս հիմն է երկրի եւ աստեղազարդ երկնքի, Ջեւս այր է եւ Ջեւս իգական անմահ էակ մըն է:

«Բոլոր փողոցներն, բոլոր շուկաներն աւով լի են, կ'աղաղակէ ուրիշ երգիչ մը, նաեւ ծովներն եւ նաւահանգիստներն անկէ թափուր չեն, եւ մենք իսկ ամէնքս եւ ամէն տեղ Ջեւսի կարօտ ենք, ինչու որ անոր ազգէն իսկ ենք:» Արատոսի այս վերջին խօսքը Պօղոս առաքելոյն առիթ տուաւ Աթենացիներուն բարձրաբարբառ յայտարարելու թէ «Նովաւ կեամք եւ շարժիմք եւ եմք, որպէս եւ ոմանք ի ձերոց մարտարաց ասացին թէ նորա եւ ազգ իսկ եմք: Եւ արդ՝ որովհետեւ ազգք եմք Աստուծոյ, ոչ պարտիմք համարել ոսկւոյ կամ արծաթոյ կամ քարի, որ ի ճարտարութենէ եւ ի մտաց մարդոյ քանդակեալ իցէ, զԱստուծականն նմանող լինել<sup>1</sup>»: Որպէս թէ ըսէր՝ քանի որ Ջեւսի ազգակից էք, պաշտեցէք զայն այնպէս, ինչպէս ձեր նախնիները կը պաշտէին. թողէք ձեր կուռքերն եւ այն աստուածութիւնները, որոնք մարդկային ճարտարամտութեանն ու երեւակայութեան միայն կը պարտին իրենց գոյութիւնը:

Յունաց քոյր ազգն ու դրացին՝ հռովմէական ժողովուրդը այսպիսի հիմնական հարցի մը մէջ պլազգ չէր խորհեր: Jupiter maximus էր միանգամայն «deus maximus» կամ «deus summus»: Այս բացարձակ եւ գերագոյն աստուածոյն անձնաւորութիւնը իր ամբողջ նշանակութեամբ այն ատեն ամենէն աւելի յայտ կու գայ, երբ հռովմէացին տակաւին ինքն իր մէջ ամփոփուած՝ նահապետական պարզ կեանք մը կ'անցընէր, երբ փարած էր իր ընտանեկան ոչ միայն սրբութեան եւ մաքրութեան, այլ եւ հնաւանդ հաւատքին, երբ կը սիրէր նա աւելի մեռնիլ քան աղարտել իր հայրենեաց անունը կամ ոսնակոխ ընել անոր նուիրական աւանդութիւններն ու օրէնքները: Յուպիտէր անոր ամէն բանն էր, անիկա գրած էր երկրիս հիմերը եւ երկնքի կամարը անիկա հաստատած էր. մարդը անոր ձեռաց գործքն էր, որ՝ իբրեւ Jupiter optimus, այսինքն՝ իբրեւ ամենաըարի աստուած կը խանդաղատէր եւ կը գուրգուրար անոր վրայ, որ՝ իր անձրեւը կը ցողէր երկրիս վրայ իբրեւ Jupiter Pluvius եւ իբրեւ Jupiter

Frugifer կ'օրհնէր պտղատու ծառերն եւ կ'աւատացընէր դաշտերու հունձքը: Այս յատկութիւններով օժտուած էին նաեւ Վարունա, Ահուրա, Ջեւս եւ առ հասարակ հնդեւրոպական բոլոր ազգերուն գերագոյն էակները:

Գերմանական ցեղերուն կրօնին մասին մանրամասն տեղեկութիւն չունինք դժբախտաբար. եղածն ալ շատ մթին եւ անորոշ է: Ասոր գլխաւոր պատճառն յոյն եւ հռովմէացի մատենագիրներն են, որոնք օտար ազգերու աստուածութիւնները փոխանակ իրենց բնիկ անուններով յիշատակելու, կը նախասիրեն աւելի յունական եւ հռովմէական համապատասխան անունները գործածել: Այսու հանգերձ կուռաններ ունինք, որոնցմէ յայտնապէս կը տեսնուի, որ Djeus հին արիական աստուածութիւնը նաեւ գերմանական ցեղերուն հասարակաց աստուածութիւնն էր: Սուեմները զայն կ'անուանէին Զիո (Zio = Zeus), Նորվեգները՝ Տիւր, իսկ Անգլոսաքսոնները՝ Տիու կամ Տիվ (= djesus, dewa): Հին արիները գերագոյն էակին սովորաբար նաեւ Բազա անունը կու տային. Բագա կը նշանակէ՝ քարեսիրտ, քարերար: Այս անունը կը գործածէին Հնդիկները, Բակտրիացիները, Պարսիկները, բայց մանաւանդ Սլաւները, որոնք մինչեւ այսօր զԱստուած Բագա կամ Բոգ (Богъ) կը կոչեն: Ասոնց կարգէն են նաեւ Փոլիագացիներն իրենց «Zeus Baraitos» ով. մինչդեռ Փոլիագացիներուն դրացի Բիւթանացիները իրենց գերագոյն էակը Zeus Πάπας կը յորջորջէին, ասկից տարբերութիւն չունի Հերոդոտոսի Zeus Παπάσιος, որ յոյն մատենագրին վկայութեան համեմատ՝ Սկիւթացիներու գերագոյն էակն էր: Πάπας կամ Παπάσιος ալ արիական հին անուն մըն է, որ Հայրիկ կը նշանակէ: Իկ նուազական մասնիկը մեր նախնիները դիցաբանութեան մէջ կը գործածէին աւելի աստուծոյ մը սիրելիութիւնը կամ բարի մէկ նկարագիրը շեշտելու համար. հոգեխօսական այսպիսի գնահատութիւնէն մը անցած են նաեւ մեր Հայկը (= Հայ-իկ), Աստղիկն եւ Արուսեակը<sup>1</sup>:

Հայաստան հնուց ի վեր ամենազգի ժողովուրդներու անցման երկիրն եւ ժողովատեղին ըլլալով՝ մեր նախնիներուն կրօնն ալ մեծապէս պիտի տուժէր ի հարկէ ճակատագրական այս դժբախտ պարագաներու տակ: Վասն զի ազգ մը մեր երկիրը չէր կրնար գալ առանց իր կրօ-

1 Գործ. Աւար. 17: 28-29:

1 Արեւելոյս մասին հմմտ. յեայտ:

նին, լեզուին եւ սովորութիւններուն, եւ Հայուն՝ այս պարագային ուրիշ բան չէր մնար, բայց եթէ համակերպիլ բախտին եւ ինք զինքը ժամանակին պահանջներուն յարմարցընել: Այս ստիպման վիճակը բնական է Հայուն կամքէն այնչափ աւելի զո՛հ պիտի խլեր, որչափ շատ էր իր վրայ դրուած լուծին տեսողութիւնը: Միայն Պարսիկներն օր. համար 800 տարիէն աւելի տիրեցեն Հայաստանի վրայ. հետեւաբար զարմանալի չէ, որ ազգային աստուածները կամաց կամաց մէկ կողմ նետուեցան եւ անոնց տեղ բազմեցան Արամազդ մը, Անահիտ մը եւ Վահագն մը (= Verethragna), որոնք ամէն ալ պարսկական ծագում ունին: Քիչ չէր նաեւ սեմական ազդեցութիւնը. որուն վկայ են ոչ միայն մեր լեզուին մէջ սպրդած մտած բաղմութիւ բառերը, այլ եւ Աստղիկ մը (Աօօօ), Շամիրամ մը եւ Բարշամին մը, որ ինչպէս Գ. Հոֆման<sup>1</sup> կը ցուցնէ եւ Հ. Տաշեան ալ կը հաստատէ<sup>2</sup>, սեմական Բա՛ալշամինը կամ Բելշամինն է:

Սակայն եթէ Հիւրշման մը կրցաւ հայերէն լեզուին մասին տիրող կարծիքին դէմ իջել եւ անոր՝ ազգային ինքնօրոյն նկարագիրն ի վեր հանելով, իրանեան լեզուէն անկախ հնդեւրոպական առանձինն լեզուաճիւղ մ'ըլլալը հաստատել, կարելի է նոյնը աւելի եւս հայկական հին կրօնին մասին ըսել: Գեղցեր կը բողոքէր արդէն անոնց դէմ, որոնք հայկական դիցարանութիւնն ամբողջապէս իրանեան կը յայտարարէին<sup>3</sup>, Գեղցերի զօրաւիգն է Հ. Տաշեան որ աւելի յառաջ երթալով կը յայտարարէ, որ Հայաստանի գերագոյն էակին անունը միայն իրանեան է, մինչդեռ նկարագիրը ազգային մնացած է<sup>4</sup>: Նախ եւ յառաջ հայ դիցարանութիւնը երկարամտեան նկարագիր չունի. գէթ այս մասին բացայայտ վկայութիւն ամենեւին չունինք: Երկրորդ՝ Հայոց Արամազդը Հայր կ'ըսուի Անահայ, Նանէի, Միհրի եւ առհասարակ բոլոր աստուածներու, մինչդեռ Պարսիկներու քով չկայ այսպիսի կապակցութիւն մը Ահորա-Մազդայի եւ միւս աստուածներու միջև: Երրորդ հայկական մեհեաններէն անբաժին էին սպասարկուներու բազմութիւն մը, որոնց թիւը երբեմն հարիւրն ալ կ'անցնէր: Արդ

այսպիսի հաստատութեան մը հետքն անգամ չկայ պարսիկներու քով:

Ուրեմն հոս ալ ունինք ազգային ուրոյն նկարագրաւ գերագոյն էակ մը: «Արի եւ մեծն Արամազդ», այս է անոր նորագոյն անունը, Ագաթանգեղոսէն կը նկարագրուի իբրեւ «արարիչն երկնի եւ երկրի», որ «հայրն է բոլոր աստուածներու, եւ գերագոյն սկիզբը լիութեան եւ պարարտութեան», որ ստեղծած է բոլոր մարդիկ եւ ոճիր կը գործէ մէկը, եթէ չհնազանդի եւ կամ չպահէ անոր օրէնքները: Ստոյգ չէ, բայց շատ կարելի է, որ Վանատուր աստուածը, որ իբրեւ «հիւրընկալ, ամենաբեր դիր Ամանորայ, Նաւասարդի առաջին օրը ամենամեծ փառաւորութեամբ կը տնուէր Հայերէն, մեր ազգային գերագոյն էակին հետ սերտ աղերսի մը մէջ՝ եւ կամ մինչեւ իսկ անոր հետ գէթ նախնաբար բոլորովին նոյն եղած ըլլայ: Մեր այս մակարեութիւնը աւելի եւս հիմ կը ստանայ, եթէ հոս նկատողութեան առնունք Բ. Մակ. 6ԸԴ գլխուն երկրորդ համարը, ուր հայ թարգմանիչը՝ յունական Ζεὺς Ἰενοῦςի եւ լատինական «Jupiter hospitalis»ի դիմաց կը գնէ՝ «հիւրասէր որմզղակաւն դիցն Վանատրի»: Որմիդդ, ինչպէս ծանօթ է արդէն, կը համապատասխանէ Արամազդայ եւ քրիստոնէական շրջանի Պարսիկներէն աւելի այս անունը կը գործածուէր քան Ահորա-Մազդա<sup>1</sup>: Հնդեւրոպական ազգերու քով առհասարակ գերագոյն էակն էր պտուղներն ու հունձքն օրհնողն ինչպէս նաեւ պանդուխտներու կամ օտարներու պաշտպանը: Այս տեսակէտէ նկատելով՝ անկարելի բան մը չկայ մեր մակարեութեան մէջ, եւ արդէն իսկ Արամազդը՝ գէթ մեր պատմական աղբիւրներէն դատելով, շատ մեծ ժողովրդականութիւն մըն ալ վաստկած չէր Հայոց քով: Ուստի եւ շատ կարելի է թէ Հայերը կամ պետական հրամանաւ եւ կամ ուրիշ պատճառներու համար ստիպուած ըլլան Արամազդ իրենց գերագոյն էակը ճանձնալու, բայց առանց իրենց նախնականը բոլորովին ձգելու: Մեր այս ըսածին նպատաւոր է նաեւ Վանատուրի անանունը ըլլալը. Վանատուր վերագիր մը կամ տիտղոս մըն է եւ ոչ թէ անուն: Այս տարօրինակ երեւոյթին մտադիր եղած է նաեւ Սիմոն Վեբեր<sup>2</sup>, առանց սակայն լուծել կարենալու:

<sup>1</sup> Auszüge aus syrischen Akten persischer Märtyrer, Leipzig 1880, էջ 119.  
<sup>2</sup> Ուստի հայերէն լեզուի, էջ 113.  
<sup>3</sup> Zur armenischen Götterlehre, 1895.  
<sup>4</sup> Ուստի հայերէն լեզուի, էջ 111:

<sup>1</sup> Հմմտ. նաեւ Բաբելոնացի Մարուտի գերագոյն դիր, որ միանգամայն Վանատրի աստուածն էր:  
<sup>2</sup> Die katholische Kirche in Armenien, 1903, էջ 38.

Ի՞նչ էր ուրեմն Հայոց գերագոյն էակին անունը: Այս հարցման պատասխանը հայ դիցարանութեան ամենադժուարին խնդիրներէն մէկն է, եթէ ոչ ամենադժուարինը: Ըստ ինքեան անուններ չեն պակսիր հայ դիցարանութեան մէջ, դժուարութիւնը անոնց գործածութեան ժամանակն որոշելն է: Հարկ չկայ կարծենք սակայն շեշտել թէ խնդիրն այս ձեւին մէջ մեր գործին համար երկրորդական նշանակութիւն միայն կրնայ ունենալ, մեզի համար կարեւորն է նախապատմական հին արիական գերագոյն էակին հետքերը նաեւ հայ դիցարանութեան մէջ որոնել եւ ցուցնել: Արդ այս տեսակէտէ դժուարութիւնները անյաղթելի չըլլալէն զատ՝ նաեւ համեմատութեան բաւական կուտաններ ունիք, որոնք անժխտելի փաստեր են, նոյն իսկ ի նպաստ հայ աղգին հնդեւրոպականութեան: Առաջինն է բազ- բառը, ուսկից են Բազարան, Բազաւան, այսինքն՝ աստուածամկայր, աստուածաւան, ղիցաւան: Բազ- բառը հայերէնի մէջ առանձին չի գործածուիր, բայց իր նշանակութենէն կը տեսնուի, որ հին արիական գերագոյն էակին Բազա անունն կը համապատասխանէ: Ստոյգ է, Հիւրշման<sup>1</sup> բառս իրանեան փոխառութիւն կը համարի, սակայն՝ ինչպէս Շահոգեր ալ կը դիտէ, ստիպիչ պատճառ մը չենք տեսներ այս քայլին<sup>2</sup>. բառս սոստաբակ բոլոր Satem ըսուած ազգերուն յատուկ է, հետեւաբար հարկ չկայ կարծենք Հայերը ասոնց կարգէն հանելու ասոնց ծանր պատճառի: Մեր կարծիքով բառիս հայկական ըլլալուն գէթ կարելիութիւնը անուրանալի է: Երկրորդն է Բաք, Բաքիկ եւ Թերեւս նաեւ Պապ<sup>3</sup>, վերջինս կրնայ սակայն պարթեւական ծագում ալ ունենալ: Բար, Բարիկ կամ Պապ ներքին սերտ աղբրի մէջ ըլլալու են Փուլգական Չեւս Սապահի հետ. առ այս պարզոյց են ոչ միայն Փուլգացիներու Հայերու ազգակցութիւնը, այլ եւ Հատերու գերագոյն էակին Բա-րա անունը<sup>4</sup>: Վերջին կէտս անով աւելի նշանակալից է, որ՝ որչափ որ ալ վերջին տարիներս Հայերու եւ Հատերու ազգակցութիւնը ուրացուեցաւ, սակայն եւ այնպէս Պրոֆ. Փր. Հոռոզիի հատական ուսումնասիրութիւնները,

որոնք ինչպէս յայտնի է արտաքոյ կարգի մեծ աղմուկ հանեցին գիտնական աշխարհի մէջ, կը ցուցնեն որ հատական-հայկական խնդիրը տակաւին չէ դադրած այժմեական ըլլալէ: Պրոֆ. Հոռոզիի ընթերցուածներուն մէջ բազմաթիւ բառեր կան, որոնք աւելի հայերէնով կարելի է մեկնել եւ ոչ թէ լատիներէնով կամ յունարէնով: Այսպիսի բառեր են օր. համար՝ na-va-i կամ na-va = նոր, հմմտ. հայ. նաւասարդ = Նոր տարի. ápa = սպա. da-i = տայ. կոր. eda = ետու. is-has = Տէր, իշխան, իշխել. la-a-hu-u-wa-ar = լուսնաւ. ar-i-wa-ar = առաւուր. e-es-mi = ես եմ. naš = նա. tat = դա. ša = սա. waraš, ումբ. uru = հայ. որ. jaw-war = ըստ „Weidner“<sup>1</sup> ijaowar = առնել, արարի, արարել, արար. ar-nu-mar = առնուլ: Բայերու սճմ. ներկ. եղ. 1. գէմք սովորաբար -mi մասնիկով կը վերջաւորի, այսպէս ar-nu-mi, 2. գէմք՝ arnaš, հմմտ. հայ. առնուլ, առնու եւն. ներգ. վերջաւորութիւնն է -az, զոր հեղինակը ինչ իրաւամբ որ լիգիական -azi (Sparta-zi, Atanazi) մասնիկին<sup>2</sup> հետ աղբրի մէջ կը գնէ, նոյն իրաւամբ կարելի է զայն համեմատել հայերէնի -ացի (Սպարտացի, Աթենացի) մասնիկին հետ: Դեռ կրնայիք շարունակել համեմատութիւնները, բայց գաղափար մը կազմելու համար այսչափն ալ բաւական է կարծենք: Ապահով ենք, որ Պրոֆ. Հոռոզի Hatti հատական ազգանունն վրայ խօսած ասոն ամենէն քիչ պիտի տատամէր եւ տարակոյտ պիտի գրաւուէր, եթէ հայերէնի լաւ տեղեակ ըլլար եւ գիտնար որ Հայերը իրենք զիրենք Հայ կ'անուանեն, եւ ոչ թէ Հայը, ինչպէս կը կարծէր առթիւ մը իրեն հետ տեսակցած միջցիս:

Երրորդ եւ ամենակարեւոր բառն է՝ ղի-ը բառը: Գիք Փր. Միւլէր<sup>3</sup> յունական θεόςէն ծագած կը համարի զոր Հիւրշման անհաւանական կը գտնէ<sup>4</sup>: Գոթական div- հնդեւրոպական dhevէն յառաջ եկած է, կ'ըսէ Հիւրշման, որ հայերէնի մէջ չի կրնար ղի ըլլալ, այս ամէնը շատ ճիշտ են, սակայն հայերէն ղի-ք բառին նախնականն էր ղիւ, ինչպէս ղիւց-աղն, ղիւց-ապաշտ ձեւերէն կը տեսնուի: Հիւրշմանի բաժը թէ ղիւցապաշտ կամ ղիւ-

<sup>1</sup> Armenische Grammatik, 113.  
<sup>2</sup> Schroeder, Ursprung, Wesen und Eigenschaften der Religion, 1906.  
<sup>3</sup> Հմմտ. ՊՏԼ. Pap-i, ZDMG. 44, 658. Ասոր. Papa (= հատ. Papa?) ZDMG. 48, 408.  
<sup>4</sup> Jensen, Die Hettiter und die Armenier, էջ 146.

<sup>1</sup> Studien zur hettitischen Sprachwissenschaft, Leipzig 1917, էջ 110.  
<sup>2</sup> Հմմտ. այս մասին նաեւ Ուսումն հայերէն լեզուի, էջ 203:  
<sup>3</sup> Armeniaca, VI, Nr. 8.  
<sup>4</sup> Անթ. էջ 438:

ցազն, ղի-ք եւ ղեւ բառերուն միաւորութեամբը յառաջ եկած են, ոչ միայն բունագրութիւնէ մեր կարծիքով, այլ եւ հոգեխօսութեան ալ հակառակ, վասն զի հիմնական մը համար «գիւցազն» կամ գիւցապաշտ ուրիշ բան չէին նշանակեր, բայց թէ «աստուածներէ սերած», կամ «աստուածապաշտ», արդ ղեւ բառը ինչպէս Պարսիկներու, նոյնպէս Հայերու քով միշտ զար ոգւոյ իմաստ ունենալուն՝ անկարելի է որ միշտ բարի եւ այն՝ աստուած իմաստով գործածուող ղի- բառին հետ միացուէր կամ շփոթուէր: Դիք պիտի համապատասխանէ ուրեմն հին արիական *deva* կամ *Djeus* բառին, որ Հայոց քով նախ ղիւի վերածուած եւ ապա եզակի ձեւը կորսնցուցած է: Թէ այս այսպէս ըլլալու է, կը ցուցուի նաեւ հատերէն *ti-ia-u wa-as* բառով, զոր Ոթն Աւերբ<sup>1</sup>, Բոհլ<sup>2</sup> եւ նաեւ Պրոֆ. Փր. Հոզնի<sup>3</sup>, Հատերու աստուած բառը կը համարին, զոր եւ լատիններէն *deus*ի հետ կը նոյնացընեն<sup>4</sup>:

Աւելի հետաքրքրական է ի հարկէ ինքնին իսկ աստուած բառը, որուն մասին տեսութիւնները թէեւ բազմաթիւ են, սակայն զարմանալի կերպով գրեթէ ամէն ալ մի եւ նոյն գաղափարին շուրջը կը դառնան, եւ իմաստ մը կը վերագրեն անոր, ուսկից մարդ չի գիտեր թէ Հայերու Բացարձակին վրայ ունեցած վտեմ եւ բարձր գաղափարին վրայ հիանայ, թէ այն մտքին վրայ, որ զայն յղացած է: Փր. Աինգիշման<sup>5</sup> կը համեմատէ զայն *actuant* = *կողոյ*, Որ էն բառին հետ. իսկ Վ. Գոշե<sup>6</sup> կը բաղձայ զայն աւելի զնդ. *actuat* բառին հետ համեմատել, որ կը նշանակէ նոյնպէս Գոյող, Որ էն: Քիչ տարբերութեամբ գրեթէ նոյն կարծիքն ունի նաեւ Բոէտիշեր<sup>7</sup>, մինչդեռ Հ. Տերզիշեան<sup>8</sup> երեք տարրերէ բաղկացած կը համարի, այսինքն՝ հին բկա. *actuant* (մարմին), *ah* (= եմ) էական բայէն եւ հնգերոպական *ant* մասնիկէ. ամենով ի միասին պիտի նշանակէ՝ «գոյող»: Այս տեսութիւնը քիչ մը բունագրո-

սիկ է, ինչպէս նաեւ Հ. Ա. Աւետիսեանինը<sup>1</sup>, որ թէպէտ սրամիտ եւ մեր տեսակետին աւելի նպաստաւոր մեկնութիւն մըն է, սակայն դժուարին է ըմբռնել թէ ինչպէս «չորս կաղմիչ անկախ տարրներ»<sup>2</sup>, հետզհետէ իրարու հետ միաձուլ աստուած բառը յառաջ պիտի բերեն, որ ըստ Հ. Աւետիսեանի իբրեւ *as-ն* պիտի նշանակէր՝ Գոյող, Որ էն, եւ *ant*ի կցմամբ՝ իբրեւ գոյացուցիչ, արարիչ, որ սակայն յետոյ Աստուծոյ գաղափարին միջագնելովը դարձեալ չէզոք ձեւի վերածուեցաւ *vant, ands, ads* մասնիկով իբր արարչութիւն, աստուածութիւն, *Morgoliouth*<sup>3</sup> ալ զնդկ. *actuant*ը նկատուածն է՝ առնու, բայց կը համեմատէ միանգամայն եբր. *սարաուդի* (= զօրութիւն) հետ, նման տեսութիւն մ'ունի նաեւ *Hitzig* իր Իսրայելացիներու պատմութեան մէջ: Եւհպէ կը համապատասխանէ հայ. Աստուած բառին, իսկ երկուքն ալ յառաջ եկած են զանդկ. *astuat* բառէն<sup>4</sup> կ'ըսէ *Hitzig*: Թերեւս կարելի է Հ. Տաշեանի<sup>5</sup> հետ համեմատել նաեւ ուրարտ. *is-tu-a-da*ի = հաստեմ, ստեղծեմ եւ կամ հատ. *e-es-ha-at*ի հետ<sup>6</sup>, որուն իմաստն է՝ հաստեմ, հանգչիմ: Նորերս ստացանք Սանտալճեանի *Histoire documentaire de l'Arménie*, ուր բազմաշխատ Հանդուցեայը աստուած բառը կը համեմատէ ուրարտական *asta, aste, bq. astas* բառին հետ որ ըստ իրեն պիտի նշանակէ հաստող, ստեղծող<sup>7</sup> եւն: Բոլորովին ուրիշ կարծիք ունի Ն. Մառ<sup>8</sup>, որ «աստուած» բառը փոխգական *Ζαβάσιος* (երբեմն նաեւ *Ζαόσιος, Ζαόσιος*) դից անուան հետ կը նոյնացընէ: Չայնաշընութեան օրէնքով դատելով՝ ի հարկէ կարելի է թէ *Ζαβάσιος* էն *Ασβάσιος* մը, հետեւաբար նաեւ «սարած» մը կամ մինչեւ իսկ «ասված» մը յառաջ գայ, բայց դժուարութեւ «ասորուած»: Ասան զի ո գիրը հոս բառարմատին կը վերաբերի, ինչպէս սեռ. ալ կը տես-

1 Umschau, 1916, Nr. 13.  
 2 Theol. Tijdschrift, 1916, 69.  
 3 ԱՊ, էջ 29:  
 4 Deusi յօդ. ձեւերն են՝ dii, երբեմն նաեւ dei կամ պարզապէս Di.  
 5 Die Grundlage des Armenischen im arischen Sprachstamm, էջ 20.  
 6 De ariana lingua gentisque armeniacae indole prolegomena, Berlin 1747, էջ 7.  
 7 Zur Urgeschichte der Armenier. Ein philologisch-archäologischer Versuch, էջ 20.  
 8 Das altarmenische ꝑ. Wien 1877, էջ 92-93.

1 «Հանդ. Ամս.» 1907. Հայերէն Աստուած բառը՝ էջ 277-285. Մանրամասն տեղեկութիւններու համար ընթերցողը այն յօդուածին կ'առաքենը:  
 2 Ա. — հնգեր. *as*. եմ, ո. — հնգեր. *-ն* եղ. 3. դէմքի գերանունի մասնիկէն. ու, յառաջ եկած հնգեր. *ant* է = լա. *ens, entis*, եւ ա՛յ՝ հնգեր. *vant* է:  
 3 Թրգմ. Բիւրակն 1900, էջ 333:  
 4 Hitzig, Geschichte des Volkes Israel, Leipzig 1869, էջ 81.  
 5 Ուսումն. Հայերէն լեզուի, էջ 361:  
 6 Dr. Fr. Hrozny, Die Sprache der Hettiter.  
 7 Tome II, Rome 1917, p. 610.  
 8 Боръ Забáсіосъ у Арменіи 1911. Հմն. նաեւ Արարատ 1911, էջ 764-799:

նուի եւ առանց դրական հաստատուն փաստերու ներեալ չէ կարծենք ըսել թէ ո՞ր գիրը յետոյ աւելցած է: Արդ ո՞ր Մառ այս փաստերը չունի: Խոսքովի խոսքով ձեւը գրչագրական սխալ է, իսկ գաւառաբարբառային «ասպածն», «ասրոծն» կամ «ասվածն» իր տեսութեան նպաստելէ աւելի՝ զայն բոլորովին անհաւանական կը դարձընեն, ինչու որ «ասված» եւ «ասպած» առանց տարակուսի ամենագործածական եւ 15 դարերու գրականութեամբ նուիրագործուած «աստուած» բառին աղաւաղմամբ յառաջ եկած են, կը մնայ միայն Զէյթունցիներու «ասրոծը», որ նոյնպէս արդիւնք ըլլալու է կրճատման եւ աղաւաղման, բայց թէ ինչպէս՝ այն կը մնայ տակաւին քննելի: Ինչպէս կը տեսնուի աստուած բառի մասին տակաւին որոշ դատաստան մը կտրել կարելի չէ, բայց տարակոյս չկայ, որ բառս Հայերու Քրիստոնէութեան դարձի ժամանակ Աստուածութեան սովորական անունն էր այնպէս, ինչպէս թե՛ Եթովպերու եւ թե՛ լատիններու քով. այլազգ անկարելի է մեկնել աստուած բառին Քրիստոնէութենէ որդեգրուելը: Մեր քրիստոնեայ նախնիները անոր վրայ այնչափ բարձր գաղափար ունէին, որ հեթանոսական աստուածութիւնները՝ շաստուած, շաստուածացեալ կամ պարզապէս դիք կ'անուանէին եւ ինչդիր չկայ, որ Ագաթանգեղոս անոնց համոզումը գրի կ'առնուր, երբ Աստուծոյ վրայ այնպէս կը խօսի, որպէս թէ Արարիչ նշանակէր: Աստուած իւր արարչութեան բոլոր արարածները Ագամայ առջեւ բերաւ, կ'ըսէ մատենագիրը, տեսնելու համար թէ ինչ անուն պիտի տայ անոնց: Ուսկից յայտ է թէ Արարիչ անունը այս ամէն քանէ յառաջ գիտէր Ագամ. վասն զի նախ կարեւորը այն էր. Աստուծոյ Որդին ալ զայս կը մատնանշէր, երբ կ'ըսէր «այս են կամք իմ, զի ծանկցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած»: Նա մանաւանդ թէ հարկ է որ Ագամ նախ զարարիչն անուանէր, վասն զի որմէ որ կենդանութիւնն առաւ, զայն նաեւ ամէն բան է յառաջ տեսաւ<sup>1</sup>:

ԳՈՒՅՏ. Յ. Ա. ՄԱՏԻՆԻԱՆ



**ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՊԱՏՄԱԿԱՆ**

ԼԷՈՆԱՐԴՈՅ-ԲՐԱՄԱՆՏԵ-ՎԻՅՆՈԼՈ ՀԱՄԵՄՈՍՏՄԱՆ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՊԱՏՄԱՆ ԹՐՁԱՆԵԿԻՆ ՄԷՋ\*

Մինչեւ հիմայ եւրոպական շատ անձուկ շրջանակաւ մշակուած «Գեղարուեստի համեմատական հետազոտութիւնն»<sup>1</sup>, եթէ նախ Ասիան՝ ապա աշխարհիս ոլորդն եւ ի վերջոյ նաեւ մարդկութիւնը թէ՛ ժամանակի եւ թէ՛ ընկերական տեսակէտով իրր ամբողջութիւն մը նկատէ, պիտի ստիպուի ցայժմ ընդհանուր տիրող այլ եւ այլ հայեացքներ մէկդի թողուլ եւ նոյն իսկ գեղարուեստի նպատակներու ըմբռնողութեան եւ անոնց մասին հետազոտութեան ուրիշ ուղիներ հորդել, որոնք այսօր շատերուն մտքէն հազու թէ անցնին: Ասոր համար այստեղ կը ներկայացնենք օրինակ մը, որ իտալական գեղարուեստի հետախոյզի մը համար ալ նուազ կարեւոր չէ:

«Վերածնութեան» ամէնէն աւելի գնահատուած գործքերէն մին է գմբեթաշինութեան արուեստի մէջ ծնած մեծ շարժումը, որ Լէոնարդո-Բրամանտե-Վինչոլա (Leonardo-Bramante-Vignola) անուններուն հետ կապուած է, զորագացման այն ժամանակը, որուն մէջ ճարտարապետութեան նոր ձեւը յաղթող կը հանդիսանայ՝ հանդէպ տիրող աւանդութեան: Ս, Պետրոս կը բարձրանայ եւ «Գիսուս» (Gesù) եկեղեցւոյն իւր կատարելագործութիւնը կուտայ: Հռովմայ հողին վրայ յառաջագէմ նկրտող այս շարժման վրայ կը հիանանք իրրեւ ստեղծագործութեան մը վրայ, որուն ծագման գրգիռը կրնային շատ շատ Հռովմայ հին յիշատակաբաններն ըլլալ: Սակայն եթէ նկատի չառնունք մեծութեան չափերն, այլ մանաւանդ գլխաւորաբար շինութեան ձեւը, այն ատեն կը տեսնուի թէ այն ալ մէկ նոր ձեւ մըն է յօրինուած:

<sup>1</sup> Առաջկայսից կը հրատարակենք Պրոֆ. Սարչի-գոփկիի՝ Leonardo-Bramante-Vignola im Rahmen vergleichender Kunstforschung zum Kunstwissenschaftlichen Institut der Universität Wien համար. Ուսուցչապետը հոս կը նկատէ յատկապէս հայ ճարտարապետութիւնն իր ինքնատիպ նկարագրաւ՝ յարաբերութեամբ վերածնութեան շրջանին իտալական ամենաշնորհաւոր ճարտարպետներուն ստեղծագործութիւններուն եւ համեմատութեամբ կ'եզրակացնէ, որ այս հսկայ մտքերը առաջին հայ ճարտարապետութեան՝ եթէր կ'ընթակէր անոնց գրգիռը կը նմանին: ԽՄԲ. «ՀԵՆՐԻՍԻ»:

<sup>2</sup> Հմտ. իմ Altai-Iran, էջ 105 ու. Vergleichende Kunstforschung auf geographischer Grundlage, Mitt. d. geogr. Ges. in Wien 61 (1918), էջ 20 եւ 158